



Դավիթ

891.99

Դ-35

ԶԱԼՈՒՅԵՍՏԻՆ



891.99

P-35

-6 NOV 2011

ՌԱՅԹԵ

1
0

ԶԱԼԱԼԵՏՏՏԻՆ

(ՊԱՏԿԵՐ ՄԸ ԻՐ ԱՐԴԱԽԱՆՔԵՆ)



(Թրքահայերենի վերածուած)



Հ 4608 .2013

ԳՐԱԴԱՐԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ



ԶՀ 99 - 2007



ԶԱԼԱԼԵՏՏԻՆ

(ՊԱՏԿԵՐ ՄԸ ԻՐ ԱՐԴԱԿԱՆՔԵՆ)

Ա.

Մայիս ամիսը 1877 տարուան իր վախճանին կը
մօտենար : Աղբակի (*) կիանա դաշտերէն մէկուն վրայ,
առտուան մառախուղին մէջէն հոգիւ կ'երեւէին քանի
մը վրաններ՝ սեւ կապերտէ պատրաստուած , որոնք
բոլորաձեւ շարուած էին մէկը միւսին մօտ , թողով
իրենց մէջտեղը բաւական լնդարձակ հրապարակ մը :
Տեսնողը առաջին առթիւ կը կարծէր թէ՝ խաշնարած
ցեղի մը վրաններ են , որ զետեղուեր էին այդ կանա-
չաղարդ հովտին մէջ , իրենց անասուններուն համար

(*) Աղբակ՝ Տաճկահայաստանի գաւառներէն մին է ,
որ սահմանակից է Պարսկաստանի Խոյ և Սալմաստ-
գաւառներուն :

արօտ գտնելու : Բայց որքան արեւը կը բարձրանար , լեռներուն պատած մառախուղը ա'լ աւելի կը նօսրանար , վրաններու տարածութիւնը ընդարձակ հովտի մէջ հետզհետէ մեծ քանակութիւն կը ներկայացնէր : Այս կասկածելի երեւոյթը այն ժամանակ անոր բանակին ձեւ կուտար :

Եւ իրաւ , վրաններու առջեւ ցցուած կ'երեւէին եղեգնեայ երկայն նիզակներ , որոնց ծայրերը զարդարուած էին սեւ փետուրներով , իսկ հրապարակին վրա անբացատրելի խռովութեան մէջ կը շարժէին զինուած երիտասարդներ , որոնց երեսները կ'արտայայտէին կատաղի անհամբերութիւն : Բանակէն հեռու , դալար խոտերու մէջ կ'արածէին բոլորովին պատրաստ , թամբած ձիեր , որոնց առջեւի և ետեւի ոտքերէն մէկը շղթայած էին չուաններով՝ չփախչելու համար :

Վրաններէն մէկուն առջեւ , — որ իր մեծութեամբ և փառանելութեամբ կ'որոշուէր միւներէն , — ցցած էր կարմիր դրոշակ մը , որուն չորս անկիւններուն վրայ կը կարդայուէին արարական տառերով դրոշմուած չորս անուններ՝ — Ալի , Օսման , Օմար և Ապուլէքիր : Խողամ նախկին խալիֆաններու այս չորս պատկառելի անուններուն մէջանեղը կը նշմարուէր սպիտակ ձեռք մը , իբրեւ օրինակ աներեւոյթ աջի մը , որ իր հովանաւորութեան ներքեւ պիտի առաջնորդէր զինուած ամբոխը դէպի պատերազմին դաշտը :

Այս իսկ վրանին չուրջը հաւաքուած էր մարդոց բազմութիւն մը , որոնք անգաղար ելումուտ կ'ընէին անոր մէջ :

Այստեղ թանձր թաղիքի վրայ նստած էր միջահասակ մարդ մը կրակոտ աչքերով և ալեխառն մօրու-

քով : Այն ոտքէն ցգլուխ հագուած էր սպիտակ գոյնով , որ արեւելքի մէջ նշան է բարեպաշտութեան և մարդու անձնազոհութեան , որ իր կենդանութեան ժամանակ հագեր էր մահուան պատանքը : Ծերունիի հաստ գօտիին աջ կողմէն կախուած էր երկայն համրիչ մը (տէր ողորմեայ) խոչոր հատիկներով , որոնք բաժնուած էին որոշեալ թիւով խրաքանչիւր աղօթքի կարդը և համարը պահպանելու համար : Իսկ գօտիին ձախ կողմէն կ'երեւէին կեռ խէնչարի և զոյց մը ասորճանակի ծայրեր , որոնց փողերը պահուած էին Հալէպի վերակուին տակ որ անփոյթ կերպով ձգուած էր անոր ուսերուն վրայ : Գլուխը փաթթած էր սպիտակ ապօրօչ (չալմա) , որոնք վրայ կ'երեւէին մհտաքսեայ դեղին թեկերով արարական տառեր : Այն նստած էր ծալլապատիկ և ծունկերուն վրայ դրած էր կեռ թուր մը Դամասկոսի շինուածքով :

Այս պատկառելի ծերունին իր արարաքին կերպարանքով կը ներկայացնէր անձնաւորութիւն մը , որ իր մէջ կը կրէր կրօնի ջերմեռանդութիւնը , որպէս բարձր հոգեւորական , և պատերազմողի քաջազնական ոգին , որպէս հզօր զինուոր : — Ան թէ չէյին էր և թէ զօրավար :

Այն նստած էր վրանին բարձր և պատուաւոր մասին մէջ , որպէս նախագահ և իշխան , իսկ իր աջ ձախ կողմերը կարգով շարուած էին քանի մը աղաներ հսաղարեան զէնքերով : Ատոնց մերձաւոր ընտանութիւնը Շէյխին հետ արդէն ցոյց կուտար , թէ հառարակ մարդիկ չեն , այլ գլխաւորներն են այն ամբոխին , որ գուրսը զետեղուած էին վրաններու մէջ , կամ հաւաք-

ուած էին հրապարակին վրայ : Աղաները լուս էին և կը խօսէին այն ժամանակ, երբ Շէյխը խօսք կուտար :

Շէյխին չմօտ քաշքուլի (^{*}) մը մէջ դրած էին թըղթերու մանր կտորուանք, որոնք միաչափ կերպով ծալլած էին եռանկիւնի ձեւով : Այս փոքրիկ ծրարները կը նմանէին այս «թալիաման» սերուն, որ ճատրները կուտան մարդոց զանազան խորհրդաւոր նպատակներով: Յայցիսկապէս կախարդական բան մը կար անոնց մէջ, այլ անոնց վրայ գրուած էին մէկ մէկ տաղ Դուրանի այն այէթներէն, որոնց զօրութեամբ մարդ աղատ կը մնայ ամեն տեսակ չարիքէ ու փորձանքէ :

Վրանին մուտքը բաց էր : Դուրսը գտնուած բաղմութենէն մէկ-մէկ մարդ անդադար ներս կուգար . ան դեռ չէմքին վրայ չը հասած, կը չոքէր, երկրպագութիւն կ'ընէր, և այնպէս ծնկաչոք կը մօտենար Շէյխին, իր սուրը կը դնէր անոր ստքերուն մօտ և ձեռքը կը համբուրէր : Յետոյ ծերունին կ'առնէր քաշքուլի մէջէն եռանկիւնի ձեւով ծալլած թղթերէն մէկը և կուտար համբուրողին : Ան առանց ստքի վրայ բարձրանալու, նոյնպէս ծնկաչոք ետ կը դառնար և դուրս կ'ելլէր վրանին :

Այսպէս, այցելուները անդադար մէկը միւսին ետեւէն նոյն ծէսը կատարելով, ներս կ'երթային ու դուրս կ'ելլային :

Ամէն մի քաջ, իր սուրը Շէյխին ուաքերուն մօտ ձգելով, կը նուիրեր անոր և փոխարէնը կ'ստանար

(*) Անօթ մը, որ կը կրեն տէրլիշները և կը շնորի նոդկական ընկուզի կեղեւէն, կամ տեսակ մը ծովային ինցիէ, որ սեխի ձեւ ունի :

խորհրդաւոր թղթերէն մէկը, որ անխոցելի պէտք էր պահէր զայն թշնամիին զէնքերէն : Եւ այս պատճառով վրանին դուրս ելածին պէս, ան խկոյն շորի մը կտորի մէջ գնելով, կը կարէր իր աշ թեւին վրայ :

Երբ թղթերու բաժանման գործը վերջացաւ, գուրսը լսելի եղաւ թմբուկի ձայն մը, և զինուած բազմութիւնը ամէն կողմէն շտապով սկսաւ մօտենալ սրբազն զօրավարին վրանին : Իսկ երբ բոլորը հաւաքուած էին, այն ժամանակ գուրս ելաւ Շէյխը : Ամբողջ բազմութիւնը աջ ձեռքով երեսը ծածկեց և լուս օրնութիւն կարդաց (սպաւաթ) : Այս գործողութիւնը մահմետականներու մէջ այն նշանակութիւնը ունի, ինչ որ քրիստոնեաններու մէջ ունի երես խաչակնքելը :

Որովհետեւ ուրիշ բան չկար, ձիերու թամբերը իւրարու վրայ դիզելով, վրանին առջեւ կազմուեցաւ ամպին մը : Շէյխը բարձրացաւ անոր վրայ : Ան իր ձեռքը չունէր գաւազան, որ սովորաբար կը կրէր քարոզի ժամանակ, այլ անոր փոխարէն բռնած էր կարմիր զրօշակը, որուն վերեւ կը փողփողէր սպիտակ աջը չորս խալիֆաններու անուններով : — Այս գիրքը կը յիշեցնէր այն հրաշալի երեւոյթը, երբ Սրաբիոյ մարդարէն անապատին մէջ առաջին անգամ բարձրացաւ ուղարկու թամբերէն կազմուած ամպինին վրայ և խօսեցաւ իր ոգելից ճառը :

Շէյխին քարոզը սկսաւ օրնութիւններով, որոնց մէջ խիստ ջերմեռանդ արտասանութիւններով կը փառաբանէին Ալլահի, Մուհամմէտի և անոր գլխաւոր յաջորդներուն, Օմարի, Օսմանի և Ապուպէքիրի անունները : Յետոյ սկսաւ քաջալերական ճառ մը հետեւեալ խօսքերով .

ՀՈՎ իսլամի որդիք, մեծ մարզարէն—փա՛ռք իր զօրութեանը—կը կոչէ ձեզի սուրբ գործի մը համար, կը կոչէ ձեզի պատերազմիլ իր կրօնի թշնամիներուն դէմ, որոնք սկսեր են թափել Աստուծոյ ծառաներուն արիւնը: (Եւ թո՛ղ նզովեա՛լ ըլլան անոնք):

Վհատութիւնը և կասկածը թո՛ղ հեռու ըլլան ձեզմէ, որովհետեւ երկիւղը Աստուծոյ զինուորներուն համար չէ: Տէրը ինքը կուտայ ձեր բաղուկներուն զօրութիւն, և թշնամիլն պարանոցները ձեր սուրերուն առջեւ կը կտրտուին, ինչպէս չորչած հասկը հնձողի մանգալին առջեւ: Դուք ձեր ձեռքով կը բռնէք անոնց գնդակները և դէպի իրենց ետ կը դարձնէք: Ձեր անձերը պաշտպանուած կ'ըլլան երկաթեայ պարիսպներով, որոնք ձեր աչքերը չեն տեսներ: Ձեզ աջակից կ'ըլլան կոտորող հրեշտակներու անեքեւոյթ գունդերը, որոնք մարզարէն ձեզի օգնութեան կ'ուղարկէ: Մեծ է իսլամին Աստուծը և բացի անկէ ուրիշ չկայ:

Բոլո՞ր կեավուրները պիտի են Աստուծոյ առջեւ: Անոնց գոյքը, կեանքը, ընտանիքը, և ամէն ինչ, որ կը պատկանի անհաւատներուն, Աստուծած կը մատնէ ձեր ձեռքը: Յափշտակեցէ՛ք, կողոպտեցէ՛ք, այրեցէ՛ք և կոտորեցէ՛ք, որչափով որ կը գոհանայ ձեր սիրար: Աւարը և իր կրօնի թշնամիներուն արիւնը Աստուծած հալալ^(*) կ'ընէ սուրբ պատերազմի զինուորներուն:

Ձեղմէ կ'իխան անոնք միայն, որոնց սրաերը կը մոլորեցնէ սատանան և որոնց հոգիները կը սառին:

(*). Հաւաւ կը համարուին այն բաները, որոնք օրէնքով սուրբ են և չեն արգիլուած:

Երկչուները ատելի են Տիրոջ առջեւ: Եւ աւելի ատելի կ'ըլլան անոնք, որ կը փախչին կռուի դաշտէն: Զեր թիկունքը չպիտի տեսնէ թշնամին: Ան, որ Աստուծոյ համար կը պատերազմի, սուրբ ձեռքը պիտի մեռնի:

Երբ որ ձեղմէ մէկը թողու պատերազմի դաշտը, այն ժամանակ Աստուծած կը զայրացնէ կնոջ սիրար, որ կանգնած վրանի մուտքին առջեւ, կ'ընդունի իր ամուսինը այս խօսքերով. «Դնա՛, հեռացիր, դուն իմ այրը չես: Ինչո՞ւ չեն տեսնուիր քու վէրքերը, ինչո՞ւ դուն մինակ գարձար, ո՞ւր են քու ընկերները.— հեռացի՛ր, ան իմ այրս չկրնար ըլլալ, որ անպատճեց իր զէնքերը:» Զկայ աւելի դառն բան մը, քան կնոջ մը յանդիմանութիւնը. բայց Աստուծոյ զգուանքը սարսափելի է:

Սուրբ կրօնի թշնամիներուն արիւնին հոսումը հաճելի է տիրոջ առջեւ: Անհաւատներու աւերակներուն ծուխը կ'ընդունի, ինչպէս ողջակէզ, ուրիէ մուխը ուղիղ կը բարձրանայ դէպի Յաւիտենականին աթոսը: Կոտորեցէ՛ք, որքան կը զօրեն ձեր բազուկները, այրեցէ՛ք, որքան կարող էք դուք: Եւ ձեր կոտորածներուն արիւնին իւրաքանչիւրին կաթիլին չափով դուք կը ստանաք մէկ մէկ հուրի^(*) Աստուծոյ ձէնսէթին մէջ:

Մե՛ծ է ուղղափառներու Աստուծածը և բացի անկէ չկայ ուրիշ մը:

Եթէ ձեր առած գերիներէն՝ ձեր սրտերուն հաճելի

(*) Հուրի կը նշանակէ յաւերժական կոյսեր, որ կը ստանան իսլամի արդարները Աստուծոյ դրախտին մէջ, որպէս վարձատրութիւն. այս հրաշագեղ կոյսերէն աւելի մեծ բաժին ունին նահատակները:

Կ'ըլայ ընտրել կնիկներ կամ աղջիկներ հարճ ընեւում մտքով, — եթէ դուք ծառայեցնելու համար կ'ընտրէք պատանի ստրուկներ ձեռք ինկած կեավուրներէն, — Աստուած չ'արգիլեր ձեզի, միայն այն ժամանակ, երբ անոնք կ'ընդունին Խլամութիւնը: Իսկ եթէ մնային իրենց մոլորութեան մէջ, ձեզի թոյլ կը տրուի սպանակել: Ուղղափառի մը զուգաւորութիւնը անհաւատի մը հետ կ'արգիլէ Աստուած: Իսկ ծերերը, եթէ անոնք կին ըլլան թէ այր, խնայել չկայ: Անհաւատութիւնը ամբացած է անոնց ցամաք ոսկորներու նման:

Սրդար եղէ՛ք տւարի բաժմնման մէջ և ձեզմէ ամէն մէկը թող չզրկէ իր ընկերը: Մի՛ մոռնաք Աստուծոյ բաժին հանելէ ձեր կողոպուտէն, որովհետեւ Անոր հրեշտակները նոյնպէս պիտի պատերազմին ձեզի հետ: Խնամք տարէք, եթէ մէկը ձեզմէ հիւանդ ըլլայ կամ վիրաւոր, որովհետեւ դուք ամէնքդ եղբայրներ էք այդ սրբազն դրօշին տակ:

Դեռ եւս երկար կը խօսէր Շէյխը, կանգնած իր ամպինին վրայ, որպէս Խոլամի մարմնացած ողին, որպէս հալածասիրութեան և մոլեռանդութեան կենդանի օրինակ մը: Զայնը ազդու էր և սուր, իսկ բարբառը զուրկ չէր ոգեւորող պերճախօսութենէ: Ղուրանի աշակերտը, — որուն մէջ այնքան բանաստեղծական յափշտակութեամբ կ'երգուի սրբազն պատերազմը (ձիհատ) իր բոլոր արիւնային գոյներով, — Ղուրանի աշակերտը միայն կարող էր այսպէս ոգեւորել վայրենի բազմութիւն մը մարդիկ մորթելու համար:

Շէյխին ճառը համառօտ եղբակացութիւնն էր այն աստուածելէն գրքին բովանդակութեան, որուն կը հետեւէր ամբողջ մահմետական աշխարհը:

Երբ վերջացուց ան, կրկին դարձաւ դէպի ի բազմութիւնը այս խօսքերով.

«Աստուած ձեզմէ ուխտ կը պահանջէ, և թո՛ղ ձեզմէ ամէն մէկը կատարէ իր երդումը:

Նոյն մէջոցին ամբողջ բազմութիւնը վեր առաւ զետնէն մէկ քանի քար և ձգեց հրապարակին վրայ, ուր բարձրացաւ անազին բլուր մը, որպէս արձան սոսկալի ուխտագրութեան: Եւ այս գործողութեան ժամանակ օդը թնդաց հազարաւոր ձայներէ, որոնց խառնակութեան մէջէն պարզ կ'որոշուէր այս խօսքը. «Եւ թող մեր թալախը (*) այս քարին նման ձգուած ըլլայ, եթէ հաւատարիմ չմնանք սուրբ գործին»:

Երբ բոլոր արարողութիւնները վերջացան, Շէյխը կրկին կարդաց օրհնութեան մաղթանքը և իջաւ իր բեմէն: Ան կրկին մտաւ իր վրանը:

Նոյն մէջոցին կրկին յաելի եղաւ թմբուկին ձայնը: Ամէն մարդ վազեց իր ձին նստելու, վրանները հաւաքուեցան, և քանի մը ժամ յետոյ ամբողջ բանակը պատրաստ էր ճանապարհ ելլալու: Ան շարժուեցաւ, երբ Շէյխը իր ձին նստած, կարմիր դրօշակը ձեռքը առաջ ինկաւ:

(*) Թալախ կը նշանակէ բախտ կամ ամուսնական կապ: ան քանդուած կը համարուի, եղբ Քիւրտը անոր անունով երդուելէ յետոյ ուխտազանց ըլլայ: «Թող իմ կինը հարամ (արգիլուած) ըլլայ կ'ըսէ Քիւրտը, եթէ չկատարեմ խոստումն:» Ամուսնական կապը նոյն քան յարգելի է Քիւրտին համար, որքան քաջին համար, որ աւնի ասպետական զգացումներ:

Այն ժամանակ անոր դէմքը ծածկուած էր սպիտակ երեսկալով մը, որ անհաւատներու աշքերը չտեսնէին անոր սուրբ երեսը։ Աւելի քան տասը հազար Քիւրտեր կը հետեւէին այդ սարսափելի ծերունին։ Գունդերու ետեւէն կը տանէին շարք մը ուղտեր, ուրոնք բարձած էին փոքրիկ թնդանօթներ։

Այսպէս սկսու Շէյխ ձէլալէտինի արշաւանքը դէպի Տաճկական Հայաստանը։

Բ.

Անցաւ ամբողջ շարաթ մը։

Երիտասարդ մը Վանէն դէպի Աղբակ բերող ճամբէն կուգար։ Դուրս ելլալով Խօշարի ձորէն։ ան արդէն հասեր էր Չուխայ-Գաղտիկ կոչուած լեռնային սացքը։ Երիտասարդը մինակ էր։ Սն կը քալէր ոտքով, և այնքան արագընթաց, որ կարծես, բան մը կ'շտապեցնէր զայն։

Երիտասարդ մըն էր, որուն տարիքը դեռ նոր կը մօտենար երեսունի։ Դէմքը գորշ գեղնագոյն էր, լերկ և բոլորովին անմազ այտերը ցամաք էին, իսկ ծնօտը զգալի կերպով դուրս ցցուած էր։ Բարակ և նոյնպէս գորշագոյն շրթունքի մէջէն շատ անգամ կ'երեւէին ձիւնի պէս սպիտակ ատամները։ այսպիսի ատամներ կ'ունենան միայն սեւամորթները։ Դլուխը պատած էր սեւ գանգուր մազերով, որ կը թափէին արեւէն այս բուած մերկ պարանոցին վրայ։ Ճակատին վրայ կ'երեւ

էր խոր սպի մը, որ անոր վայրենի դէմքին կուտար ահաւորութիւն։ Բայց հնայելով իր այլանդակութեանը, այդ այրական դէմքը ունէր իր յատուկ գեղեցկութիւնը, որ կ'արտայայտէր կարիճութիւն, համարձակութիւն և կատաղի անգիտութիւն։

Երիտասարդը բարձրանասակ էր, ցամաք և նիհար, բայց զարգացած ոսկորներով և ամուր դնդերային կազմուածքով։ Ան հագուած էր Քիւրտի ձեւով և կատարելապէս զինուած էր։ Ասիական հրացանը, կեռթուրը, զոյգ մը ատրճանակներ, թիկոնքին վրայ ձգած ահագին երկաթեայ վահանը և երկայն նիզակը կը կազմէին, կարծես, անոր մարմնին անդամները։

Ան կ'երթար, և երբեմն կանգ առնելով, մտահոգութեամբ կը նայէր իր շուրջը։ Լեռներու կանաչազարդ պատկերները չեն, որ կը գրաւէին զայն ան գեղասէր ճաշակ և բնութեան հրապուրանքը զգալու ընդունակութիւն չունէր։ Բայց ան կը զարմանար, տեսնելով, որ իր ծանօթ լեռները բոլորովին դատարկ էին։ Տասն օր հազիւ կ'ըլլար, որ մէկ անգամ եւս անցեր էր նոյն ճանապարհով, այն ժամանակ այսպէս չէր, այն ժամանակ բոլորովին ուրիշ տպաւորութիւն գործեր էին այն գեղեցիկ լեռները։ Խոտաւէտ արօսներու մէջ կ'արածէին ոչխարներու հօտեր, ձորերու մէջ կազմուած էին խաչնարած Հայերու վրաններ, և հովիներու սրինզը հեռուէն կը հնչէր թուչուններու առաւօտեան ձայներուն հետ։ Այն ժամանակ հավիտներու լեռնադաշտերու վրայ հողագործ Հայը, իր սովորական երգը երգելով, կը վարէր և կամ կը հնձէր։ Մէկ խօսքով, մարդը բնութեան հետ միանալով, անբնդհատ և քաղցր աշխատութեան մէջ էին։ Խոկ այժմ։ Այժմ

ամէն գործ գաղրեր էր . ոչ մէկ շունչ չէր երեւեր +
նոյն իսկ ճանապարհը , որով կ'երթար ան , թափուր
մնացեր էր յաճախ անց ու դարձ ընող կարաւաններէն :
Ի՞նչ էր պատճառը : Կարծես , չար և ոչնչացնող ձեռք
մը անցեր էր այն ընդարձակ տարածութեան վրայէն ,
իր ետեւէն թողելով աւերակ և ամայութիւն . . .

Երիտասարդը զգաց սարաւոփ նման բան մը , և
անոր արեւէն այրուած գորչ գէմքը գունաթափուելով ,
ստացաւ մութ գեղնապղնձի գոյն : Երկիւզը չէր , որ
այնպէս վրդովեց զայն , երկիւղ ըսած բանը ծանօթ
չէր անոր երկաթի սրտին : Բայց անոր մէջ վառուեցաւ
կիրք մը , որ աւելի նման էր կատաղի բարկութեան :

Ճանապարհը այժմ ոլոր մոլոր պայտաներով կը
բարձրանար սառի զառիվերը . գագաթէն երեւացին
նիզակի սուր սուր ծայրեր . և քիչ մը վար իջնելով ,
տեսաւ , որ իր առջեւէն կ'երթային խումբ մը ձիւորա-
ներ : Կ'երեւի , ձիւորները նոյնպէս տեսան զայն ,
որովհետեւ կանգ առին , մինչեւ որ կը հասնէր առան-
ձին գացող ճանապարհորդին : Բայց դեռ մէջտեղը բա-
ւական տարածութիւն կար :

Երիտասարդին ուշադրովթիւնը գրաւեց բան մը .
ան նկատեց , որ ձիւորները թրդեր էին , անոնք կը
երգէին և ուրախ էին , իբրեւ կառուղներ , որ կը վե-
րադառնան յաղթանակով : Անոր աչքերը այնքան սով-
րած էին այս բարբարոս ժողովուրդին ցոյցերուն , որ
ամենաչնչն երեւոյթէն կարող էր շատ բաներ գու-
շակել : Այս պատճառով արիւնը զարկաւ անոր գլխուն ,
երբ տեսաւ , որ անոնց նիզակներու ծայրերէն զրօշակ-
ներու նման կը ծածանին շորի կտորներ : Հմուտ աչքը
առաջին անգամէն կարող էր նկատել , թէ տառնք կնոջ

հագուստներ էին , և այն ստորին հագուստը , որ հա-
մեստութիւնը միշտ հեռու կը պահէ տղամարդու աչ-
քերէն . . .

Աստիկա բարբարոսութեան ամենախայտառակ մէկ
ցոյցն է , որ պարկեցած կանանց ողջանոհութէնը բըռ-
նաբարելէ յետոյ ; թերահաս կոյսերու անմեղութիւնը
խախտելէ յետոյ , չարագործը , որպէս պարծանք իր
անբարոյականութեան , որպէս յաղթանակի նշան ,—
անոնց ամօթի ծածկոյթը կը ցցէ իր նիզակին զլուխը ,
ցոյց տալու համար , թէ ինքը իւղձի և աղնուութեան
գէմ գործ մըն է կատարեր . . .

Երիտասարդը իր վրդովումը զսպելով , մօտեցաւ
խումբին , և պահպանելով իր ծագուալ գերը , տուաւ
սովորական ողջոյնը քրդերէն լեզուով .

— Բարի՛ ճանապարհ :

— Բարի՛ ճանապարհ և քեղի , պատասխանեցին
անոր , հարցնելով .

— Ո՞րտեղէն այսպէս :

Երիտասարդը իր նիզակը նեցուկ տալով մարմին
կանգնեցաւ , պատասխանելով .

— Վանէն :

— Ի՞նչ կայ . ո՞ւր կ'երթաք :

— Բաշ-կալա (*) կ'երթամ : Փաշայէն նամակ կը
տանիմ միւտիբին :

— Քրդերը խորհրդաւոր կերպով նայեցան իրարու-
երեսին :

— Դուք ո՞ւր կ'երթաք , հարցուց երիտասարդը :

— Կեավուրներու գէմ , ըստ անոնցմէ մէկը . —
Եկլիսը կանչեր է : կ'երթանք կոռւելու :

(*) Աղբակ գաւառի բերդաքաղաքն է :

— Ինչպէս կ'երեւի, դուք ձեր առաջին քաջութիւնը փորձեր եք այդ ողորմելի շորի կտորներուն վրայ... ըստ երիտասարդի հեղնական ծիծաղով:

— Այդ փոքրիկ որս մըն էր, որ պատահեցաւ մեզի ճանապարհին վրայ. մեր եղբայրները այլուր էին հայոց գիւղ մը, բայց կանայքը փախեր էին մերձակայ լերան վրայ... .

— Անոնցմէ պրծան, ձեր ձեռքը ինկա... . կտրեց երիտասարդը Բրդին խօսքը:

Քրդերէն մէկը կասկածոտ կերպով հարյուց.

— Դուն ո՞րտեղացի ես:

— Սիրան լեռներէն, Հեյդարանլը ցեղէն եմ, ըստ երիտասարդը նոյն ցեղին յատուկ բարբառով:

— Հեյդարանլիները չե՞ն երթար:

— Անոնք պիտի երթան իրենց Շէյխին առաջնորդութեամբ. Հեյդարանլին չի խառնուիր Շիկակներու, Ռաւանդներու և Բիլբաստներու հետ (*), որոնց պիտի տանի Շէյխ ձելալէտինը:

Հպարտ Հեյտարանլինն խօսքերը թէեւ ըաւական վիրաւորական էին իր խօսակիցներուն, որոնք Ռաւանդներու ցեղին կը պատկանէին, բայց նայելով անոր որպէս պաշտօնական մարդու վրայ, որ փաշայէն նամակ կը տանէր Պաշ-Գալէյի միւտիրին, ոչինչ չպատասխանեցին:

Երիտասարդը խօսքը փոխելով, և որպէս թէ ինքն իրեն խօսելով, ըստ.

— Այդ ի՞նչ վատ երկիր է, ինծի առաջին ան-

(*) Քրդերու ամենաբարբարոս ցեղերուն անուններ են, որ կը բնակին Պարսկաստանի սահմաններուն վրայ:

գամն է որ կը պատահի այստեղ գալը. մի՞թէ այս սարերուն մէջ հովհաներ և գիւղեր չկան սովէն մարեցայ. ոչինչ չես գտներ ուտելու :

— Կային, պատասխանեցին անոր, — այս կողմերը Ֆլայիներ (Հայեր) կը բնակէին, բայց օր մը առաջ անցեր են այստեղէն Հարթիները (*) և ոչինչ չեն թողեր:

Երիտասարդին մթին դէմքը աւելի մռայլուեցաւ, և աշխատելով սառնարրտ ձեւանալ, հարցուց.

— Ուրեմն գուք դատարկաձե՞ռն մնացիք:

— Աստուած ողորմած է, ըստն անոր, — մինչև Պայազիս հասնիլը որսեր շատ կը պատահին...

— Թո՞ղ Աստուած յաջողէ... պատասխաննեց Երիտասարդը և կ'ուցէր շարունակել իր ճանապարհը:

Քրդերէն մէկը հանեց իր ձիուն թամբին կապած խուրջինէն կտօր մը հայ և պանիր, տուաւ անոր, ըսելով.

— Կե՛ր, դուն ըսիր, որ անօթի ես, մինչեւ Պաշ-Գալէյէ գեռ շատ պիտի երթաւ:

Երիտասարդը չնորհակալութիւնն յայնեց: Աւազակներու խումբը հեռացաւ:

Այժմ ան հասկցաւ այն ամայութեան պատճառը, որ քանի մը բոցէ առաջ կը վրդանցներ զայն. այժմ ան գիւղեր, թէ ի՞նչ պատահեր էր իր անցած Երկիրներուն մէջ:

Քիւրտէն ստացած կերակուրը մէկ կողմձգեց և շարունակեց քալել: Իրաւ, անօթի էր. ամբողջ օրը ոչինչ չէր կերեր, բայց անօթութիւն չէր զգար: Վայրկեաններ կան, որ մարդ կը կշտանայ իր սիրտը մաշելով ու սպառելով. — Երիտասարդը այդ գրութեան մէջ էր:

(*) Քրդերու վայրենի ցեղ մըն է, որ կը բնակի Տիգրիսի վերին ճիւղերուն մօտ և կը տարածուի մինչև Մուսուլ:



Արեւը մարը մտնելու մօտ էր, երբ մեր յոգնած
ճանապարհորդը հասաւ տեղ մը, ուր ճանապարհը կը
ճիշդաւորուի. աջ ճիշդը կը տանէր դէպի Բաշ-Կալու,
իսկ ձախը դէպի Բարդուղիմէսս առաքեալի վանքը:
Ան ընտրեց վերջինը:

Սրեւին վերջալոյսը ոչ մէկ ժամանակ այնպէս գեղեցիկ
չէր զարգարեր ամպերը, ՚ինչպէս այն երեկոյ. և յեռ-
նային օդը իր փափուկ թարմութեամբ ոչ մէկ ժամա-
նակ այնքան կաղդուրիչ չէր եղեր, ինչպէս այն զիշեր:
Բայց երիտասարդը ոչինչ չէր զգար, որովհետեւ իր
սրտին և արտեղին աշխարհին մէջ ամեննեւին առնչու-
թիւն չկար: Ան կը շարունակէր քանիլ, ՚ինքն իր մէջ
կնդրոնացած. և աներեւոյթ զօրութիւն մը կը մղէր
զայն առաջ...

Մութը սկսեր էր փաքր առ փոքր թանձրանալ և
փշերային աստղերը կը վառէին հիանալի զուարթու-
թեամբ: Օդը անշարժ և խաղաղ էր: Այդ այն ժամն
էր, երբ յեւներու վրայ սովորաբար լսելի կ'ըլլային
արօտէն դարձող ոչխարներու բառաջումը, որոնց խոռո-
ւարձագանգը կը զարթեցնէ այնքան գեղեցիկ յիշողու-
թիւններ հովուական կեանքէն: իսկ այն զիշեր ոչինչ
չէր լսուեր. ամէն տեղ կը տիրէր մեռելային անդոր-
րութիւն:

Բաւական ճանապարհ անցեր էր, երբ սկսաւ նշմա-
րել տեղ հրեղէն կէտեր. անոնք կ'երեւէին խա-

ւարին մէջ շատ հեռուէն, երբեմն կ'ընդարձակուէին,
երբեմն կը փոքրանային և երբեմն դէպի ի վեր կը բարձ-
րացնէին վիշապներու նման գալարուող բոցեղէն սիւ-
ներ. յանկարծ բոլորովին կը մարէին, և աւելի զօրու-
թիւն ստանալով, հրային հոսանքը կը տարածուէր
դէպի ամէն կողմէ:

Ան կանգնեցաւ և քանի մը րոպէ անշարժ կը նա-
յէր այս սարսափելի տեսարանին: ՚ի՞նչ պատահեր էր:
Ան կը մտածէր, թէ կ'այրին խոտի դէզեր: Բայց անոր
այնքան ծանօթ էին իր շրջակայքը, որ ինքն եւս կը
կասկածէր իր կարծիքին մէջ. ան գիտէր, որ խոտը
այդպէս վաղ չհնձուիր այս կողմերը: Ան գիտէր, որ
այն ձորերու մէջ ուր այնպէս կատաղի կերպով կը ճա-
րակէր հրդեհը, կային միայն շատ թուով Հայու փոք-
րիկ և մեծ գիւղեր...

Երիտասարդը չմօտնցաւ ոչ մէկուն. ան կը գըտ-
նուէր այնպիսի դրութեան մը մէջ, որ երազի պէս
բոլոր սարսափելի տեսարանները կուգան ու կ'անցնին
անոր աչքերու առջեւէն:

Ան գուրս ելաւ մեծ ճանապարհէն և բարձրացաւ
բլուրի մը վրայ, որ պատած էր փոքրիկ թուփերով ու
մացանենով: Կէս գիշեր էր: Ան առաջին անդամէն
նայեցաւ դէպի աստղաղարդ երկինքը և տեսաւ, որ
«Տրդատի խաչը» (1) ուղիղ կանգնած էր զենիթին վրայ:
Ան նստաւ քարի մը վրայ, որ քիչ մը հանգստանայ:
Մէկ կողմէ անօթութիւնը, միւս կողմէ յոզնածութիւնը,
բոլորովին սպառեր էին անոր ուժերը: Բլուրին բարձ-
րութենէն հրեղէն կոյտերը այժմ աւելի պարզ կ'երե-

(*) Համաստեղութեան մը անունն է:

Նէրն լեռնալին տարածութեան վրայ : Ան դեռ կը նայէր
առաջին սառնապրութեամբ :

Անոր ականջն հասան քանի մը որոշ ձայներ .
Կ'երեւէր , բլուրի ստորոտէն կ'անցնէին մարդիկ :
— Ո՞ւր երթանք ... Տէ՛ր Սստուած ...
— Երթանք ... տեղ մը հասնինք ...
— Ծունկերս կը գողան ... երեխաս մարելու
վրայ է ...
— Տուր ինծի երեխան :
— Աղջիկ , ինչո՞ւ ետ մնացիր :
— Մայրիկ , քարերը կը ծակեն ոտքերս :
Զայները լուեցին :
Ռոպէական լուութենէն յետոյ ընդհատուած խօ-
սակցութիւնը կրկին շարունակուեցաւ .
— Դեռ կ'այրի ... ա'խ , ինչպէս կ'այրի ...
— Կնի՛ւ , երախաներուդ հոգ տար ... լաւ է , որ
աղատեցանք ...
— Գլխիդ արիւնը դարձեալ սկսաւ վաղել ... դուն
կ'երերտկաս այ մարդ ...
— Վնաս չունի ... կապը քակուեցաւ ...
— Բե՛ր , կապեմ :
— Երթանք ... փախչինք ... ժամանակ չէ ...
Զայները կրկին լուեցին :
Մերձաւոր հրդեհը այնպէս սասաիկ բոցավառուե-
ցաւ , որ փայլակի արագութեամբ լուսաւորեց բլուրին
ստորոտը : Լոյսը երեւան հանեց ցաւալի տեսարան մը :
Խօսողը գիւղացի էր իր կնոջ հետ . ան կը տանէր իր
գրկով փոքրիկ երեխայ մը . արիւնը անոր ճակատէն
կը թափէր իր երեխին վրայ , և այնտեղէն կը կաթկը-
թէր երեխային զլխուն : Անոր կողքին կ'երթար կինը ,

և ձեռքէն բռնած կը տանէր փոքրիկ աղջիկ մը : Յմու-
սինները երկուքն ալ ուժաթափուած , հաղիւ կը կարո-
ղանային ընթանալ :
Խաւարը կրկին տիրեց շրջակայքը : Զայները կրկին
լուեցին :
— Ա'խ , ինչպէս կը կոտորէին ...
— Ա'խ , ինչպէս այրեցին ...
— Ոչինչ չթողուցին ...
— Հիմա ո՞ւր երթանք ... Սստուած ...
— Մայրիկ , ես հաց կ'ուզեմ ...
— Մի՛ լար , հիմայ ...
— Մայրիկ ...
Զայները լուեցին :
Շատ անգամ , շատ մարդկանց վրայ , թշուառ ե-
րեւոյթ մը , որ պէտք է յարուցանէր տխուր զգացում-
ներ , ընդհակառակը զգուանք կը պատճառէ , և խիստ
զառն ատելութիւն մը կ'արթնցնէ : Նոյն տպաւորու-
թիւնը ունեցաւ մեր ճանապարհորդին վրայ իր տեսածը :
— Մէկ կողմը հրդեհը կը լափէր խաղաղասէր շինակա-
նին խրճիթները , մարդիկ կենդանի կը թաղուէին ի-
րենց հրային գերեզմանին մէջ և կրակէն աղատուածը
իր բնակարանին մօտ կ'իյնար բարբարոսին սուրէն ,
միւս կողմէն , ան կը լսէր արիւնաթաթախ հօր և կի-
սաշունչ մօր ցաւալի խօսակցութիւնը , կը լսէր զաւ-
կին լացը և մրմունջը , կը տեսնէր անբախտացած ըն-
տանիքին յուսահատական փախուստը , և ինք դիւա-
կան սառնասրառութեամբ մը բլուրին բարձրութենէն
կը նայէր , և կարծես անոր դժուսային շրթունքէն
դուրս կը թուչէին այս ճակատագրական խօսքերը .
«դուք արժանի՛ էք ձեր վիճակին , որ դուք պատրաս-

տեր էք ձեզի համար . . . ան մեղաւոր չէ, որ կ'այրէ և կը մորթէ . . .

Ատիկա ատելութեան ամենասարսափելի ձայնն է, որ կը բղիս սիրելէ, ատիկա եղբօր ատելութիւնն է, որ կը ծագի եղբայրը ողղելու զգացումէն, թէ ինչո՞ւ, ան պատրաստ չէ կեանքի և գոյութեան համար մրցելու :

Այս տեսակ ատելութենէն առաջ կուգայ այն աղնիւ բարկութիւնը, որով մարդ ծայրայեղութեան կը համնի, և ան իիստ պատգամախօսի մը նման կ'որոշէ ժողովուրդի մը վիճակին սահմանը, երկու հակառակ կէտերու վրայ դնելով զայն,—կամ «մահ» և կամ «կեանք» : «Ով չէ համկցեր, կամ չուզեր համկնալ ապրելու պայմանները, կ'ըսէ ան, կեանքը ապրելու իրաւունք չունի : Այս պայմանները այնքան կը փոխուին, որքան կը փոխուին անոնց պահանջները,—երբ պէտք է խելք բանեցնել, խելքին զօր տալու է, իսկ երբ սուր պէտք է, մարդ պէտք է պատրաստ ունենայ զայն իր ձեռքին մէջ : Մարդկային կեանքը կը ներկայացնէ սարսափելի կոռուի հանդիսարան մը, ով որ դիմագրութեան շնորհք չունի, ան պիտի իյնայ, անհետանայ, ոչնչանայ» . . .

Բայց մեր ճանապահորդին վրդովումը առաջ չէր գար այս տեսակ խորին քննութիւններէ . ան կեանքի փիլիսոփայութեան հետ ծանօթ չէր : Կը բացատրէր մարդկային կեանքը, հիմնուելով ընութեան ամենապարզ երեւոյթներուն վրայ : Ան կը մտածէր, երբ գառն վիճակուեր է գայլին հետ միասին կենցաղավարել, ինքն ալ պէտք է աշխատի զայլի ատամներ ունենալ, իթէ չցանկար կատաղի գաղանին կերակուր դառնալու :

Հանգամանքները ձգեր եին զայն այնպիսի վիճակի մը մէջ, որ ինքը ակամայ դարձեր էր զայլ, զայլի բոլոր անգիտութեամբ : Մանկական հասակին մէջ ընտաշնիքը հալածեց զայն . ան արտաքսուեցաւ հայրենական անակէն, որպէս անառակ որդի : Իր համազգի հասարակութեան մէջ նոյնպէս ընդունելութիւն չգտաւ ան . ամէն մարդ սկսաւ խորշիլ անկէ, որպէս ժանտախտէ . այնուհետեւ կը մնար անձնատուր ըլլալ գէպքերու բերմունքին, և ան դարձաւ արկածախնդիր թափառական մը, իսկ վերը՝ անգութ՝ «աւագակ» մը, որ ուխտեր էր պատժել մարդկանց, որովհետեւ մարդիկ պատժեցին զայն :

Որպէս աւագակ ան դարձեալ մնաց միշտ աղնիւ : Զկորսնցուց իր առեւծի վեհանձնութիւնը, որ չի սիրել յարձակիլ տկար կամ վատուժ կենդանիներու վրայ, որ իր որսին մեծ մասը կը թողու մանր զագաններուն ուտելու համար . . .

Ամբողջ տարիմը հայրենիքին հեռացած այդ թշուառը կրկին վերադարձաւ այնտեղ, երբ լսեց անոր վտանգը : Ան չեկաւ հայրենիքը փրկելու համար, որովհետեւ գիտէր, որ իր նման շատերը զայն չէին կրնար փրկել, երբ ինքը իրեն փրկելու ընդունակութիւն չունէր : Ան եկաւ փրկելու գեղեցիկ արարած մը, միակ սիրելին, և որ միայնակ էր ամբողջ աշխարհին մէջ, որ կը սիրէր այն մարզը, զոր բոլորը կ'ատէին :—Ատիկա էր անոր միսիթարութիւնը : Բոլոր աշխարհին մէջ հանգստութիւն, դադար և իր գլուխը դնելու անկիւն մը չունեցող անբախտը՝ ունէր կնոջ մը ջերմ սիրտ, ուր կ'ապրէր ան, կը չնչէր և այնտեղ կը մոռնար իր կեանքին գառնութիւնները, թէեւ տասը տարիէն աւելի էր, որ չէր տեսեր զայն :

Ահա ինչ էր պատճառը, որ նա այնքան անզգայդարձեր էր դէպի իր շրջակայքը կատարուող գործողութիւնները, եւ կարծես չար դեւէ մը հալածուելով, ակամայ կը մղուէր դէպի առաջ, ոչ մէկ տեղ հանգիստ չառնելով: Բայց բնութիւնը կը պահանջէր իրը քանի օր էր, որ ան ամեննելին քնացած չէր, քանի մը օր շարունակ ան ճանապարհին վրայ կը գտնուէր. անոր ուժերը սպառեր էին եւ ան սկսեր էր թուլնալ: Եւ երբ բարձրացաւ բլուրին վրայ, նստաւ այնտեղ, որ փոքր ինչ հանգստանայ, յանկարծ ակամայ անոր զըլուխը ծանրացաւ, աչքերը փակուեցան եւ ինկաւ փափուկ խստերուն վրայ:— Ատիկա քուն չէր, այլ տեսակ մը թմրութիւն, որ կը տիրէր մարդուն վրայ եւ նոյնիսկ արթնութեան ժամանակ, երբ ան սաստիկ տանջուած կըլլայ, թէ՛ բարոյապէս եւ թէ՛ ֆիզիքապէս:

Դ.

Արուսեակը դեռ նոր բարձրացեր էր հորիզոնին վրայ, դեռ նոր արշալոյսին եզերագիծը սկսեր էր կարմրիլ, երբ արթնցաւ: Երիտասարդը ամրող մարժնով դողաց, երբ նկատեց, որ կորանցուցեր է գիշերաւան մեծ մասը, երբ կարող էր բաւական ճանապարհ կտրել: Ան շտապով վերցուց հրացանը ու նիզակը եւ շարունակեց իր ուղին:

Անցնելով Ազբակի լեռնադաշտերէն, ան տեղ-տեղ կը նկատէր հայոց գիւղերը, որ դեռ կը ծխային վա-

զորդեան մասախուղին մէջէն: Այս ծուխը նման չէր այն ծուխին, որ առատուները վեր կը բարձրանայ խաղաղասէր շինականի խրճին երդիքէն. ատիկա չարագուշակ ծուխ մըն էր, որ երբեմն կը խանուէր հրեղէն բոցերուն հետ: Ան անցաւ գիւղերէն մէկուն մօտէն եւ տեսաւ, որ գետնափոր տնակները բոլորովին մոխիր դարձեր էին եւ այստեղ ու այնտեղ ինկած էին արիւնով ներկուած կամ սարսափելի կերպով այլանդակուած դիակներ: Ան զգաց բոլոր զարհուրանքը այն եւ բւեռյիներուն, որ նոյն զիշերը իրեն համար մնացեր էին անբացատրելի:— Կրակները, որ զայն զիշերային խաւարին մէջ կը սարսափեցնէին, հայերու հրդեհուած գիւղերն էին:

Այս սոսկալի տեսարանները, որ ամէն մարդու վրայ կարող էին անենալ կայծակի ներգործութիւն, անոր շատ հասարակ երեւացին. կարծես ան զիտէր, թէ այսպէս պէտք է ըլլար, կարծես, ան առաջուց մարդարէի նման հոգւոյ աչքերով տեսեր էր բոլոր գարիքը իր արիւնալի պատկերներով: Եւ առաջուց երկար կարդալով իր երեմիականը, անոր սիրաը կոշտացեր էր, անոր աչքերուն մէջ արտասուք չէր մնացեր այժմ կատարուած իրազութեան վրայ ողբալու: Եւ այս պատճառով, կարծես, անտարբերութեամբ կը նայէր այն աւերակներուն, այն կոտորածի կոյտերուն, ուր կիսալզիկի, երեխայ, ծեր եւ աղամարդ, ինկած էին մէկը միւսին վրայ:

Զարմանալի բան է մարդկային սիրար. շատ անգամ կը նմանի անսահմանութեան, որ կամփոփէ իր մէջ ամբողջ ամեղերքը, շատ անգամ կը նմանի լցուն անօթի մը, որուն մէջ գտնուած նիւթը կը դիմահարէ,

տեղ չի տար ուրիշի մը հոն զետեղուելու : Եւ աւելի բացասական կըլլայ ան , երբ լեցուած կըլլայ սիրով : Ամէկ նոր ներմուծում դատարկ տեղ կը փընաթռուէ բայց անոր սիրաը դատարկ չէր . . . :

Ան կրկն նայեցաւ ծխացող աւերակներուն եւ անցաւ : Իր ճանապարհին վրայ շատ կը հանդիպէին այնպիսի ծխացող աւերակներ , շատ անգամ կերեւէին մոխիր դարձած գիւղեր և շատ անգամ ան կը տեսնէր՝ կամ բոլորովին անշնչացած , կամ իրենց տաք արեան մէջ թաւալուազ դիակներ , — և այդ բոլորը անոր վըրայ միայն բովէական ազդեցութիւն կ'ընէր :

Արշալոյար այ էմ սկսեր էր աւելի պայծառ բոցավառութիւ և արեւին կարմիր - ծիրենագոյն շաստափոները գեռ նոր կը ցողանային ձիւնի պէս սպասակ ամպերուն վրայ , տալով անոնց քրքումի գոյն : Բայց ձուրերու մէջ տակաւին լոյս չկար : Երիտասարդը գեռ կը շարունակէր իր ճանապարհը զարտուղի շաւիզներով : Սարին այծը միայն կարող էր անցնիլ այն սարսափելի ելեւէշները , այն նեղ կիրճերը և այն ժայռոտ գահավէժները , որոնց մէջէն կերթար ան : Ան կը դիմեր ուղղակի դէպի երեսան գիւղը : Վերջապէս հասաւ այնտեղ : Կրակը և սուրը ոչնչացուցեր էր թէ՛ մարդը և թէ՛ բնակութիւնը : Սյատեղ ան երկար կը շրջէր ինկած դիակներու մէջ , եւ կարծես , բան մը կը փնտուէր անոնց մէջ : Յիտոյ ան կանգ առաւ ծխացող խրճիթի մը առջեւ և խորին լուսթեամբ կը նայէր անոր վրայ : Այս անակին մէջ անցեր էր անոր մանկութիւնը , այստեղ կը բնակէին անոր ծնողքը , քոյրերը եւ եղբայրները , որոնք այժմ չը կային . . . Այս ցաւալի տեսաբանը քամեց անոր աչքերէն քանի մը կաթիլ արցունք , որոնք գլորուեցան գունաթափ երեսին վրայ :

Արցունքը զարմանալի արտայայտութիւնն է հոգեկան կրքերուն : Ինչպէս տիրութիւնը , նոյնպէս եւ ուրախութիւնը արցունք ունին : Բայց սարսափելի կըլլայ այն արցունքը , որ դուրս կը ցայտէ բարկութենէն — երիտասարդինը այդ տեսակն էր : Այդ տեսակ արցունքը նման է երկնքի արցունքին , որ խառնուած կըլլայ մրրկի , որուման եւ կայծակներու հետ . . .

Ան նկատեց այրուող խրճիթին մօտ քանի մը իրեղէններ , որոնց գուցէ աւարառուն անձեռնահաս ըլլալով , թողեր էր այնտեղ : Իրեղէնները բոլորը ծանօթէին անոր : Անա այն գորգին վրայ շատ անգամ կը նըստէր իր ծերունի հայրը . . . Անա այն վերմակին տակ շատ անգամ քնացեր էր ինքը . . . Անա այն տաշտին մէջ խմոր կը թրէր իր մայրը . . . Անա այն մեծ թասը , որուն մէջ իր քոյրը կը կթէր ոչխարները . . . Մէկ խօսքով անոնց ամեն մէկը իր մէջ հին յիշատակներ կարթընշնէր : Ան մօտեցաւ և սկսաւ մէկիկ մէկիկ վեր առնել և ձգել խրճիթին այրուող կրակին մէջ , կարծես , անոր բոյերը սաստկացնելու մտքով :

Նոյն միջնոցին վրայ հասան երկու զինուած քիւրտ ձիաւորներ , որոնք իրենց ետեւէն քաշելով կը բերէին քանի մը ուրիշ ձիեր :

— Ինչո՞ւ կայրես , ըստ անանցմէ մէկը , — մենք և կեր ենք տանելու . առաջ զրասաներ չունէինք , չիմաքերեր ենք :

— Դարձեալ կը տանիք , պատասխանեց երիտասարդը սառն կերպով . — դեռ շատ մնացեր է : Վարիչէ՛ք :

Քիւրտերը ձիերէն վար իջան և կուզէին իրենց բեռները պատրաստել :

— Մի՛ մօտենաք, ևս պլափ այրեմ ատոնք պոռաց
երիտասարդը:

— Ինչո՞ւ:

— Չեղի ալ ատոնց հետ կ'այրեմ, եթէ թոյլ չը
առաք:

— Դո՞ւն:

— Ես:

Նոյն վայրկեանին երիտասարդին ծանր սուրը իջաւ
Քիւրտերէն մէկուն գլխին, իսկ միւսին կուրծքին մէջ
որոտաց անոր ատրճանակը: Երկուքն ալ ինկան: Երի-
տասարդը առաւ դիակները և ձգեց կրակին մէջ: Այ-
նունեաւ ան բռնեց անոնց ձիերէն մէկը, որ աւելի
լաւ էր, նստեցաւ և սկսաւ քշել:

Յայտնի չէ, թէ ինչո՞ւ երբ քիչ մը հեռացաւ,
կրկն վար իջաւ ձիէն, զայն արձակեց և ինքը դար-
ձեալ սկսաւ ուաքով երթալ: Կ'երեւի այդ այն պատ-
ճառով էր, որ ձիով չէր կրնար անցնիլ այնաեղի նեղ
և գժուարին ճանապարհներէն, որ ընարեր էր իրեն
համար:

Յաւական հեռանալով իր հայրենական գիւղէն,
լեռնադաշտի մը վրայ անոր ուշադրութիւնը գրաւեց
մթին կէտ մը, որ որոշ կերպով կը նշմարուէր նոր
բարձրացող արեգակի ճառագայթներու մէջէն: Ան շատ
հեռու էր: Որքան կը մօտենար երիտասարդը, այնքան
միշեալ առարկան կ'աճէր և աւելի մեծ ծաւալ կ'ստա-
նար: Կարծես, ան կախուած էր օղին մէջ և բաւական
բարձր էր երկրի մակերեւոյթէն: Ան փսխեց իր ուղին
դէպի այն կողմը: Երբ քիչ մը եւս մօտեցաւ, անոնց
թիւը բազմացաւ, որոնք այժմ կը նմանէին այն
խրտուիլակներուն, որ կը ցցեն երկայն ձողերու գը-

լուխը և կը տնկեն հասունցած արտերու կամ սեխա-
նոցներու մօտ, որ թոչունները, խոզերը և արջերը
չփացնեն զանոնք:

Բայց յիշեալ խրտուիլակներէն ոչ թոչունները և ոչ
դազանները չէին վախնար: Ան կը տեսնէր թէ ինչպէս
գիշակեր ազաւաները, անգլերը և մինչեւ անդամներին
չոտ կաչաղակը ուրախ-ուրախ կը թոչտէին, ու կը ձարիան
րէին, պաղյաներ կ'ընէին, կ'իջնէին անոնցն վրայի վրայի
կին կը բարձրանային օդին մէջ: Այնտեղ վշտագային ու
բորենին ուրախ ձայներ կը հանէին: Վկարելու ու մը այդ
անսառունները բոլորու եր էին ճոխ անդամներ պառը ջըր:
Տեսարանը պարզուեցաւ, երբ ան բոլորովին մօտեցան:
Երկայն ձողերու գլուխը անցուած միջանքին ուրիշութիւնը
կային դիակներ էին, որոնք աղջու ու ուղարձուած ցեր էր
այնտեղ բարբարոսին ճեռքը թափանչ այժմ ուսեած էին այս
Անոնք երեք հատ էին, որին մէկ կողմանութեած գլուխ-
ներէն սարսափած ճամբորդը ճանցած ուրիշուած քանակ
ներուն և վարդապետին դիմքիրը նշունմագործու-
թեան ամէնսասուկալի արթակն այստեղու որ սաւ լծիքը
է մահմեմեսականին անգիտեած թագաւորաց մահմարը, ուղա-
մարդիկ ցիցին պարտներէն: Զողերուն շորը դիզած
էին ջարդուած դիմքների որոնք գաղամներուն պիշտ
տելէն աւելի աղմանը ամփունիք, որոնք մասամբ կը ձգչիքը
նայողին միջայի ու զորքու վրա մասին ու — վա-
Յանկարծաւրիան արբանակութիւն լուս այս մը ուրիշ կը
նմանէր անցնքն պայման: ճառագայթն է որուի արքանէին
մարդուառափան անձնագիր ու անձնագիր ու պատճենն:
Անաչափապեց դիմքը ձայնը ու դիմքն պահանջուն ու պահանջուն:
ունկարի անդամնութակաթիւնութեան բայց որոնք այս գիտածութեան
սահմանը չէաւ զանոնք կը առաջ գէտի այնու կողմը:

Տասը քայլ հաղիւ փոխեր էր ան, յանկարծ ծունկերը թուլցան, գետին փռուեցաւ և դրկեց ալեզարդ ծերունի մը: Քանի մը բոպէ մեռնողը և կենդանին մնացին անմռունչ:

Մեռնողը աւելի շուտ ինքզինքը զտաւ, քան թէ կենդանին, և առաջինը լսաւ իր թոյլ ու դողդոջուն ձայնով. «Հիմա, Տէր, ա՛ռ հողիս, որովհետեւ կը մեռնիմ որդւոյս զրկին մէջ»:

Երիտասարդը դեռ անշարժ էր:

Ծերունին աւելցուց.

«Տասը տարի կորուսած որդիս այժմ կը փակէ հօրը աչքերը:»

Երիտասարդին գլուխը դեռ այնպէս ինկած էր ծերունի հօր կուրծքին վրայ: Հայրը իր թոյլ ձեռքով բարձրացուց այն սիրելի գյուխը և ըսաւ.

— «Սարհա՛տ, աննման Սարհատ, թող որ օրհնեմ քեզի, յետոյ մեռնիմ:»

Բայց առաջ դուն լսէ որդւոյդ անէծքը և յետոյ մեռիր, ըսաւ երիտասարդը զայրացած ձայնով: — Այո՛, տասը տարի կորուսած որդիդ այժմ պիտի փակէ հօրը աչքերը, որ կը գտնէ արեան մէջ շաղախուած: Բայց ո՞վ եղաւ որդւոյդ կորսաեան պատճառը, եթէ ոչ ինքը հայրը: Ես անառակ որդի չէի, ես մսխող և արբեցող չէի, — ևս միայն կը սիրէի զէնքերը, կը սիրէի ձի, կը սիրէի որսալ: Իմ զուարձութիւններս համեստ էին: Եսկա այդ բոլորը կ'ատէիր դուն: Զիս ձգեցիր վանքը և կ'ուզէիր ինձմէ ճգնաւոր, աղօթող պատրաստել Այստեղին ես փախայ: Այսուհետեւ խոփին ու բահը, գերանդին ու մանդաղը, — այդ բանեքը առաջարկեցիր ինձ: Ես ընդունեցի, բայց առանց հրացանս ձգելու,

որովհետեւ կը տեսնէի որ քիւրառը կը յափշտակէր մեր վարուցանքը. մէկ խօսքով պէտք էր պահպանել զայն: Բայց դուն ինձ կը խրատէիր բարի ըլլալ և բարութեամբ պատասխանել չարին. դուն ինձ կ'ըսէիր. «մէնք հայեր ենք, մեր գլուխը պէտք է մշշա վար ծռած ըլլայ, մեր լեզուն միշա մունջ պէտք է ըլլայ և մեր ձեռքը պէտք չէ որ բարձրանայ օտարին գլխուն վրայ...» — Ատոնք էին քու քարտզներդ: Բայց ես կը տեսնէի որ քանի գլուխս կը ծռեմ, աւելի շատ կը ծեծն. քանի լիզուս մունջ կը պահեմ, աւելի շատ կը հայնոյեն. — Ես կը տեսնէի, երբ ձեռք չեմ բարձրացներ ունեցածու-չունեցածս կը խլեն կը տանին և ես կը մնամ աղքատ ու անօթի: Բայց դուն ամէն ինչ Առտուծոյ վրայ կը ձգէիր և կը պատափէիր ինձ համբերել... Ես սկսայ չհաւատալ Աստուծոյ, երբ կը տեսնէի որ անոր աչքերուն առջեւ ամեն տեսակ չարագործութիւններ կը կատարուին և Ան միշա կը մնայ անտարբեր: Խոկ քու բարկութիւնդ չափը անցաւ. դուն արտաքսեցիր հայրենական առունէն անառակ որդին, որ իր պապերուն սովորութիւններով չէր երթար, որ կ'ատէր սարկական խնարհութիւնը, որ չէր սիրեր իր հալածողին ստքերը լզել...

— «Բայց դուն ո՞ւր գացիր անկէ յետոյ, և ինչ կ'ընէիր», հարցուց վշտացած հայրը:

— Ես այնուհետեւ դարձայ թափառական որսորդ մը: Բայց անասուններ սպաննելու և մարդիկ մորթելու մէջ մէկ քայլ միայն կայ, — որդիդ յետոյ դարձաւ աւազ ակա և սկսաւ մարդիկ կոտարել... Եւ ինչո՞ւ չկոտարէի, ինչո՞ւ չյափշտակէի, երբ կը տեսնէի այն մարդիկը որ բարի են, որ մրջիւն մը անգամ սպաննե-

լու սիրտ չունին, որ աւազակ չեն, — անոնք թշուառ են և ոչ իրենց ընտանիքին, ոչ իրենց գոյքին և ոչ ալ իրենց վլուխներուն տէրը չեն...

Երիտասարդը լոեց և քիչ մը շունչ առնելէ յետոյ դարձեալ շարունակեց.

— Կը տեսնե՞ս, հա՛յր, դուն ալ բարի մարդ էիր, դառնան պէս խոնարհ, բայց քու բարութիւնդ քեզի չօգնեց: Եւ այդ քահանաները, որ բարձրացած են ձողերու գլուխը և այդ դիմակները, որ ինկած են առոնց շուրջը, — բոլորն ալ բարի մարդիկ էին. Ես կը ճանչնամ զանոնք: Բայց չարին առջեւ ինկան, բարութիւնը չօգնեց անոնց... Զարին հետ պէտք է չար լլալ, բարին հետ բարի. այս կը պահանջէ անարդար մարդկութիւնը...

— «Մէ՛ անհներ ինձի, որդիւ. թո՛ղ հանգիստ մեռնի անբախտ հայրդ, ըստ ծերունին նուազած ձայշնով: Քու լեզուդ աւելի խոր կը խոցէ իմ վէրքս, քան թիւրաին նիզակը»...

— Ո՛չ, դուն հանգիստ չես կրնար մեռնիլ: Ան չի կրնար հանգիստ մեռնիլ, որ հանգարտ չէ ապրեր: Հանգստութիւնը մեզի համար չէ, ո՛չ մեր խրճիթնեւրուն մէջ, և ո՛չ գերեզմանին խորը...

— «Դուն գայի՞ր. տեսա՞ր մեր խրճիթը», հարցուց հայրը:

— Տեսայ, կ'այրէր:

— «Իսկ մա՞յրդ... քոյրէ՞րդ... եղբա՞յրդ»...

— Ոչ ոք չկար... գիւղին մէջ միայն դիմակներ գտայ:

— «Եւ չշտապեցի՞ր օր առաջ օգնութեան հասնիլ անօգնական հօրդ և ազատել անոր ընտանիքը»:

— Ես ատոր վրայ չէի մտածեր, թէև գիտէի որ այս երկիրը այս օրերս կրակի և սուրի կերպուր պիտի դառնայ: Եւ ի՞նչ կրնայի ընել ես. մէկ ձեռքը բիւրաւոր ձեռքերու դէմ բան մը ընելու կարող չէ: — Եւ ո՞վ կարող է օգնել ժողովուրդի մը, որ իր ձեռքովը կը սրէ թշնամիին սուրը: Բռնակալէն աւելի մենք մեզի համար պատրաստեցինք ստրկութեան չղթաները... զանոնք դարբնեցին մեր պապերը և կաշկանդեցին զաւակները... Եւ թո՛ղ անիծեալ ըլլան անոնք, որ խլեցին մեզմէ մեր սիրաը և անոր տեղ կտոր մը մեռած միս դրին... Եւ թո՛ղ անիծեալ ըլլան անոնք, որ սովորեցուցին մեզի բարէ ըլլալ, հազարնդ ըլլալ, համբերող ըլլալ...

Այսպէս անագորոյն որդին իր սարսափելի՛ անէծքները կը կարդար ողորմելի հօր գլխուն. այսպէս կը նզովէր ան պապերուն սուրբ յիշատակը, այնպիսի վայրկեան մը՝ երբ ծերունին մարելու վրայ էր: Այսպէս չար գեւի մը նման, կարծես, կ'աշխատէր խլել անկէ իր վերջին շունչը, անկէ, որ իրեն շունչ ու կեանք տուեր էր:

— «Բռնական է, ըստ ծերունին մեծ դժուարութեամբ: — Դուն եկած ես մեր գլխուն անէծքներ թափելու»:

— Ո՛չ, ես ատոր համար չեկայ: Մեր հայրերը այդ պատուին ալ արժանի չեն: — Ինձի հոս գէպի հայրենիքը քաշեց սիրա մը, որ կը սիրէր ինձի: Ես եկայ զայն ազատելու: Հօրմէ, մօրմէ և ազգականներէ անարգուածը՝ կը սիրէր ան:

«Ան կը սիրէր աւազակը, որմէ դժոխքը կը սար-

սափէր . ան կը սիրէր եղեռնագործը , որը հրեշտակները
և սատանաները կատէին :

— Ես եկայ զայն փրկելու . . .

Ծերունիին գլուխը կրկին ծռեցաւ որդւոյն բա-
զուկներուն վրայ , և ան վերջին խօսքերը չը լսեց :
«Դուն ամիծէ . բայց Ես կ'օրհնեմ քեզի» . . . ըստ ան
և աշքերը փակուեցան : Բայց շրթունքները գեռ կը
շարժէին և ան կը մրմնչէր աղօթքի նման բան մը , «Որ
վերջացուց այս խօսքերով . «Աստուած , ներէ որ-
դիին» . . .

Ասիկա անոր վերջին խօսքը եղաւ :

Երիտասարդը երկար ատեն վար չէր դներ հօրը
անչնչացած մարմինը իր գրկէն . երկար ատեն անոր աչ-
քերուն արցունքը կը թափէր ծերունիին ձիւնի պէս
սպիտակ , բայց արիւնով ներկուած մազերուն վրայ :
Այդ երկրորդ արցունքն էր , որ կը թափէր սիրելի
հայրենիքին հողին վրայ ոտք կոխելէն յետոյ :

Երբ բոլորովին հանգստացած էր ծերունին , ան վեր
առաւ մարմինը և այնպէս արիւնաթաթախ դրաւ փոսի
մը մէջ . յետոյ իր գաշոյնին ծայրով փորեց հողը , ծած-
կեց զայն : Եւ ապա մօտաւոր լերան ժայռերու բեկոր-
ներէն բերաւ քանի մը քարեր և դրաւ գերեզմանին
վրայ , բսելով . — Հանգստացի՛ր , ո՛վ բարէ մարդ , և
թո՛ղ այս գերեզմանը մօտ ըլլայ այդ զոհարանին , ուր
մորթուեցան մնր հայրենիքին երեւելիները : Այս սպան-
դանոցը կըլլայ յաւիտենական խրատ մը ապագայ սե-
րունդին , որոնց յիշել կուտայ իրենց թշուառ անց-
եալը . . . որոնց մտածել կուտայ հիմել ներկան աւելի
հաստատուն պայմաններու վրայ . . . և այն ժամանակ
գուցէ պապերուն արիւնը որդիներուն փրկութեան ճա-
ռապարհը կը բանայ . . .

Ե .

Ամփոփելով հօրը մարմինը իր անշուք գերեզմանին
մէջ , երիտասարդը կրկին շարունակեց իր ճանապարհը :
Ան այժմ կ'երթար բոլորովին խելափարի նման , ինկած
դառն մտածումներու մէջ : Կորսնցնելով հայր , մայր ,
եղբայր ու քոյրեր , ան այժմ սարսափելի կասկածի մէջ
էր՝ կարսնցնել և ան , որը սիրէր : Այս պատճառով
կ'շտապէր ան : Բայց դեռ բաւական ճանապարհ կար ,
մինչեւ կը հասնէր այն գիւղը , ուր կը բնակէր ան :

Այս կ'երթար այնպիսի անանցանելի շաւիդներով ,
որոնց շուրջը ժայռերու , մացառներու և թփերու մէջ
ամբողջ բանակ մը կրնար ծածկուիլ և ուղեւորին աչ-
քէն անյայտ մնալ : Եւ այս պատճառով մեծ եղաւ անոր
զարմանքը , երբ քանի մը անգամ անոր ականջներուն
զարկին անորոց ձայներ , յետոյ պարզ լսելի եղաւ իր
անունը՝ «Սարհատ , Սարհատ» : Ի՞վ կրնար ըլլալ : Նոյն
շրջանները հազիւ թէ մարդ կարող ըլլար ճանչնալ զայն .
թէկւ ունէր ընկերներ , բայց զանոնք մէկ քանի օր
առաջ , զանազան յանձնարարութիւններով , զրկեր էր
դէպի ի զանազան կողմեր : Ա՛տածեց , գուցէ անսնցմէ
մէկը ըլլայ , և մատը բերնին դնելով , խորհրդառոր
ձայնով հնչեցուց : Անոր պատասխանեցին բաւական մօ-
տիկ տեղէ , բայց ձայնը շատ օտարոտի երեւցաւ :
«Անոնցմէ և ոչ մէկը չկրնար ըլլալ» , մտածեց ինքնի-
րեն , և հրացանը ուսէն վար առնելով , կանգնեցաւ՝ իր
շուրջը նայելով : Նոյն միջոցին «Սարհատ» անունը

կրկին զարկաւ անոր ականջներուն, երկու թեւեր փաթթուեցան այն վիզին և մարդ մը սկսաւ ջերմ համբոյրներ սփռել, անոր երեսին վրայ :

— Կ'երեւի, տէրս չի ճանչնար իր ծառան, ըստ ան քրդերէն լեզուով :

— Ճանչցայ Մըստօ, պատասխանեց երիտասարդը և ուրախութեամբ համբուրեց զայն :

Մըստօն ազգով Քիւրտ էր՝ Եղիտիներու աղանդէն. ան երիտասարդին հօրը հովիւն էր և անոր մանկութեան ընկերը, Կլորիկ պատանի մըն էր Մըստօն, խիստ աշխոյժ և հաւատարիմ, երբ թողուց զայն երիտասարդը, իսկ այժմ զայն կը գտնէր հասակը առած և բոլորովին այրական դէմք ստացած : Ան զինուած էր թեթև կերպով, ունէր միայն հրացան, թուր և ատրճանակներ : Երիտասարդը չատ ուրախացաւ, որ հանգիպեցաւ իր հօր տան հաւատարիմ ծառային և աւելի այն պատճառով, որ անկէ կրնար քաղել այն տեղեւ կութիւնները, որոնք իրեն չատ հարկաւոր էին :

— Ա՛խ, ո՛րքան յիմար եմ ես, Սարհատ, ըստ Մըստօն իր սովորական ծիծաղով .— Քիչ կը մնար որ չճանչնայի քեզի. երբ որ տեսայ, մտայ թուփին ետեւը, հրացանս ուղղեցի . . . և երբ բլթակը քաշելու վրայ էի, մէկ մըն ալ աչքիս ինկաւ ճակտիդ սպին . ինքնիքնս ըսի. ասիկա աղան է և ալ չարձակեցի . . . — Ա՛խ, ի՞նչպէս փոխուեր ես դուն, ստատանան չի ճանչնար :

Մըստօն կրկին փաթթուեցաւ և կրկին սկսաւ համբուրել իր տէրը :

— Դուն կ'ուզէիր զի՞ս սպաննել, Մըստօ, հարցուց երիտասարդը :

— Պա՛: Կ'ուզէի նիզակի խլել . իմս կոտրեցաւ : Ուռանց նիզակի քիւրտին ամօթ է պատիլ :

— Ե՞րբ կոտրեցաւ :

— Կուիս ունեցայ քիւրտերու հետ, երբ մեր ոչխարները կը թալլէին : Բոլորը տարին անհաւաները, հաստ մըն ալ չթողուցին : Բուռակդ ալ տարին, Սարհատ, այն կապոյտ քուռակը . անգամ մը տեսնէիր, ի՞նչ լաւ ձի դարձեր էր, —ամեն օր լաւ կը կերցնէի, կը նայէի թէ օր մը աղան կուգայ, կը նսաի . տարին անհաւաները . . . այնքան ոչխարներէն մէկն ալ չթողուցին :

— Մե՛ր ոչխարները :

— Զերը. հապա որո՞ւնը . Մըստօն բնական է ոչխար չունի : Ուաքիս ալ գնդակ մը դպաւ : Բայց ես ալ մէկ քանին զլորեցի . . .

— Հիմայ ո՞ւր կ'երթայիր այսպէս կաղ ոտքով :

— Կ'երթայի այս կուլը . . . բան կար . . .

— Ի՞նչ կար :

— Ա՛խ, լեզուս չի բռներ որ բաեմ . . . անիծուին քիւրտերը . . . աղայիս . . .

Մըստօն կարող չեղաւ իր խօսքը վերջացնել, անոր աչքերը լեցուեցան արցունքով և սկսաւ երախայի պէս հեկեկալ :

— Սպաննեցին . . . գիտեմ, ըստ երիտասարդը : ի՞նչ ընկու կ'երթայիր :

— Թաղեմ : Բնականաբար այնպէս չոլիսի ձգէի : Իմ աղաս լաւ աղայ էր :

— Ես թաղեցի, պատասխանեց երիտասարդը տիսուր ձայնով :— Դուն ան ըսէ Մըստօ, թէ բան մը գիտե՞ս մօրս, քոյրերուս և եղբօրս մասին :

— Մըստօն ամեն բան գիտէ . խենթ չէ որ չգիտայ : — Սկիզբէն պատմե՞մ :

— Ոչ , կարձ կապէ : Ինչ որ կը հարցնեմ , անըսէ :

— Լաւ , հարցուր :

— Ե՞րբ եկան քիւրտերը :

— Քիւրտերը եկան երկու օր առաջ . գիշեր էր , երբ եկան անոնք , մարդիկ բոլորն ալ քնացած էին : Անոնք շատ չէին , հազիւ հարիւր ձիաւոր , որ եկած էին մեր գիւղին վրայ . միւսները գացած էին ուրիշ գիւղերու վրայ : Բայց հայուն գիւղը թալլելու համար տասը ձիաւոր ալ բաւական է : — Ինչո՞ւ հայերը քաջ չեն , աղայ , ատիկա լաւ չէ , ատիկա շատ գէշ է : — Լացն ու աշաղակը բարձրացաւ , երբ անոնք խրճիթներու դռները կաստեցին և ներս մտան : «Ճօ’ , խանիխարաբներ , է՛լուէի ես հայերուն , բնական է դուք կնիկ չէք , մարդ էք , եթէ թուր ու հրացան չունիք , քարով , փայտով , կացինով զարկէք ու դուրս ըրէք այդ շուները :» Բայց ո՞վ կը լսէր իմ ձայնս : Առաջ անոնք սկսան դուրս հանել , ինչ որ պիտի տանէին , թէ ապրանք թէ կին և թէ աղջիկ . բայց մնացած անպիտան ապրանքները՝ ծերերու , պառաւներու , երախաներու հետ թողուցին խրճիթներու մէջ , դռները կրը կին փակեցին , յետոյ կրակի տուին , այլեցին : Իսկ այրերը կը կոտորէին :

— Ոչ ոք չաղատուեցա՞ւ :

— Աղատուեցան անոնք միայն , որ նախապէս իմնդիրը գիտէին ու փախեր գացեր էին , սարերու մէջ պահուեր էին : Բայց շատերը չէին հաւատար թէ Քիւրտերը այնպէս կ'ընէին . անոր համար որ , գայժագամը

կը գրէր ժողովուրդին՝ որ իրենց տեղերը հանդիսան չվախնան : Կը խարէր անիծուածը :

— Մեր տունը ի՞նչ պատահցաւ :

— Հայրդ տունը չէր , զացեր էր Պաշ Գալէ , ինձի ըստու . — Մըստօ , տունը պահէ , մինչեւ որ ես գառնամ : Ես արթուն էի , երբ Քիւրտերու եկան , հրացանը ձեռքս կտուրին վրայ կայնած էի : Բայց ի՞նչ կրնար ընել մինակ Մըստօն այնքան գաղաններուն . տասը երիտասարդ եթէ հետո ունենայի , անոնց չէի թոյլ տար , որ գիւղ մտնէին , բայց մինակ էի : Ես ձեռքս ալ չբարձրացուցի , անոր համար որ , քիւրտին բնութիւնը լաւ գիտէի , երբ որ մէկուն դպէի , ոչ մէկ հոգի կենդանի չէին թողուր : Ես կ’աշխատէի կերպով մը ընտանիքը ապատել . մնացածը , կ’ըսէի , զլուխը քարը , թո՛ղ տանին : Առանց ժամանակ կորանցնելու , ես տունէն դուրս հանեցի մայրդ , եղբայրդ և երկու քոյրերդ . բայց այնքան յիմար էի , որ չմտածեցի թէ տունը օրօրոցին մէջ տղայ մնաց : «Երեխա՛ս , երեխա՛ս» պոռաց մայրդ և վազեց դէպի տուն : Ես մնացի երկու սուրին մէջտեղը , չէի գիտեր , դէպի ո՛ր կողմը դառնամ : Եթէ աղջիկները թողէի , Քիւրտերը կը տանէին . — լաւ է , քսի զանոնք տանիմ տեղ մը պահեմ , յետոյ դառնամ մօրերնուն մօտ : Եղբայրդ և քոյրերդ պահեցի գիւղէն հեռու գարիի արտին մէջ և շուտով վազեցի դէպի մայրդ : Երբ հասայ , տեսայ որ տունը կը վառէր բոցերու մէջ . բայց խեղճ կինը ո՛չ իմ կանչելուս ականջ դրաւ և ո՛չ ալ բոցերուն մարկ ըքաւ , մտաւ կրակին մէջ . այն բոցէին կտուրը փլաւ , և ան ալ դուրս չելլու . . .

Քարացածի նման կը լսէր երիտասարդը այս բուլորը գունաթափուեր էր մարմարիոնի պէս ; և բարակ շրթունքները կը դողդղային տենդային անհանգստութեամբ : Անոր աչքերուն մէջ արցունք չէր երեւեր :

— Հայրս ինչո՞ւ գնաց Պաշ Գալէ , հարցուց ան դողդոջուն ձայնով :

— Երբ լսեցին թէ Շէյխը հրամայեր է կեավուրաները կոստորել , ամէնուն վրայ երկիւղ ինկաւ , չէին գիտեր թէ ինչ ընեն , ո՞ր կողմը փախչին որ ազատին : Այն ժամանակ հայրդ հաւաքեց գիւղերու տանուտերները երկու քահանայի ու մէկ վարդապետի հետ գացին Պաշ Գալէ , որ միւտիրին , գայմագամին ըսեն , որ զինուոր զրկեն երկիրը պահպանելու համար : Միւտիրն ու գայմագամը առաջ խոստացեր էին թէ զինուոր կը զրկեն , յետոյ առտուան յետաձգելով , այնքան ուշացուցեր էին որ մինչեւ քիւրաը եկաւ , իր բանը տեսաւ . . . Յետոյ գացողները տեսնելով , որ գայմագամը կը խարէ , յոյսերնին կտրած ետ էին դարձեր : Բայց Քիւրաները տեղեկանալով , որ գայմագամին մօտ գացեր էին , ձամբան բաներ էին , և այնպէս ըրեր էին որ դուն ինքու բու բարի աչքովդ տեսար . . .

— Հիմայ ո՞րտեղ են քոյլերս , եղբայրս , հարցուց երիտասարդը , երկչոտ վստահութեամբ մը , մի գուցէ տնոնց ալ փորձանք մը պատահած ըլլայ :

— Անոնք հիմա լաւ տեղ են , ես տարի գտնոնք մեր ցեղին մէջ . մեր վրոնին մէջ կնոջո մօտ են : — Չե՞ս գիտեր , Սարհատ , ես հիմայ կին ունիմ , երեխայ ալ ունիմ , սիրուն երեխայ մը : Հայրդ (Աստուած անոր հոգին լուսաւորէ) ինծի սրակեց , լաւ աղջիկ մը բե-

րաւ , և հարիւր ոչխար ալ տուաւ , կըսէր . «Մըստօ , բաւական է ինչ որ ծառայեցիր , գնա՞ ասկէ յետոյ քեզդի համար ապրէ , տուն ու տեղի տէր դարձիր» : Բայց ես ձեր տան հացը կերեր էի . անով մեծցեր էի . ըսի , — չէ , աղայ , քուտան մէջ պէտք է մեռնիմ , եւ քանի Սարհատը չէ եկեր , ես քու մեծ որդիդ կ'ըլլամ : Երիտասարդին սիրտը չը դիմացաւ այս խօսքերուն , ան զրկեց Մըստօն , և ճակտէն համբուրեց , ըսելով .

— Դարձեալ դուն իմ եղբայրս կ'ըլլաս , բարի Մըստօ , ես քեզմէ չեմ բամսուիր : — Բայց զուն այն ըսէ , կը կարծե՞ս , որ եղբայրս եւ քոյլերս ձեր վրանին մէջ ապահով կը մնան :

Պատանի քիւրաը ինքնավստահ պարծենկոսութեամբ պատասխանեց :

— Շէյխ ձէլալէտարինը իր բոլոր աւաղակներով Մըստօին վրանը չի կրնար մանել : Դուն ինքդ լաւ զիտես Եղբայրների էյրաթը (նախանձախնդրութիւնը) . մարդ մը , ինչ ազգէ ալ որ ըլլար ան , երբ կը մանէ եղիտին վրանին տակ , այն ցեղին բարի հիւրը կը նըկատուի . այն ժամանակ բոլոր ցեղը իր որինը կը թափէ եւ իր հիւրը թշնամին ձեռքը չի տար :

Ցանկարծ խօսքը կտրեց և սկսաւ ուշադրութեամբ ականչ դնել :

— Կը լսե՞ս , հարցուց , այս ձայները :

— Ի՞նչ ձայներ , հարցուց երիտասարդը , որովհետեւ ան այն աստիճան խռոված էր , որ ոչինչ ձայն չէր լսեր :

— Կ'երգեն . . . Այսպէս կ'երգէ քիւրաը , երբ թաւն ու գերիներ կը տանի :

— Ուրեմն երթանք , ըսաւ երիտասարդը :

— Երթանք, կրկնեց պատանին :
Երկուքն ալ գիմեցին դէպի այն կռղմը, ուրտեղէն
լսելի կ'ըլլային ձայները :

Զ.

Կէս ժամ յետոյ անոնք կը գտնուէին յեռան մը
բարձրաւանդակին վրայ, ուրտեղէն ձորին մէջ տեսան
յառաջացող կարաւան մը, որ հեռաւորութեան պատ-
ճառով թէեւ որոշ չէր նշմարուեր, բայց անոր օտա-
րոտի երեւոյթը խիստ կասկածու ձեւ կուտար անոր :

— Մենք կարաւանին առջեւը կը կտրենք, եթէ
այս կողմէն երթանք, ըստ Մըստօն, ցոյց տալով հա-
զիւ նկատելի շաւիղը, որ միայն որսորդներուն մատ-
չելի էր :

— Բայց ես չեմ ուզեր, որ անոնք տեսնեն մեզի,
ըստ Սարհատ, խորհրդաւոր ձայնով :

— Զեն կարող տեսնել եթէ հազար աչք ալ ունե-
նան. այս յեռները ես կը ճանչնամ հինգ մատիս պէս :
Երթանք :

Մըստօի ընտրած ճանապարհը, թէեւ շատ դժուա-
րին էր և անդադար սարսափելի ելեւէջներով կ'երթար,
բայց այնքան կարճ և կտրուկ էր, որ շուտով անոնք
անցան կարաւանը, և անտեսանելի կերպով պահուելով
թուփերու մէջ, սկսան հեռուէն դիտել զայն : Սար-
հատը հարեւանցի նայուածք մը ձգեց կարաւանին
վրայ, որ Քիւրտ ասպատակներու մեծ խումբ մըն էր,

որ տւար ու գերինել կը տանէր : Ան դարձաւ դէպի ի
իր ընկերը այս խօսքերով .

— Կարո՞ղ ես, Մըստօ, կերպով մը մտնել այս
կարաւանին մէջ և իմանալ, թէ գերիները ո՞ր տեղէն
կը բերեն, ուր կը տանին և այս գիշեր ո՞րտեղ կիջե-
ւանին կամ իրենք Քիւրտերը ի՞նչ ցեղէ են :

— Բոլորը կրնած հասկնալ :

— Ի՞նչպէս կը մտնես անոնց մէջ :

— Ինչպէս պէտք է մտնել, ինձի հարկաւ չեն
ուաեր կը մօտենամ, բարեւ կուտամ, քէֆերնին կը
հարցնեմ, յետոյ ես գիտեմ, թէ ի՞նչ կ'ըսեմ...

— Լաւ, գնա՛, չուշանաս :

Մըստօն սատանայի նման աներեւութացաւ : Իսկ
Սարհատը այժմ սկսաւ աւելի հետաքրքրութեամբ նայիլ
կարաւանին : Ի՞նչ էր տեսածը : Չիսաոր Քիւրտերու
բազմութիւն մը, եղներու, աւանակներու և սայլերու
վրայ բարձած, կը տանէին խառնիճաղանձ կարաւանը,
որ կը տանէր անային կարասիք և զանազան տեսակ
իրեղները : Բեռներու վրայ կապեր էին մէկ մէկ կամ
երկերկու կին, աղջիկ և մանկահասակ պատանիներ :
Աւարը և զերիները միասին մէկ բեռ կը կազմէին և կը
քշէին առաջ ամենայն սաստկութեամբ : Անոնք կը
տարուէին այն անսասուներու վրայ, որոնք կը պատ-
կանէին թշուառ գերիներու և ծնողներու : Տէրը իր
անսասունին վրայ նստած գերի կ'երթար : Կարաւատին
ընթացքը շտապեցնելու համար Քիւրտերը իրենց նի-
զակներուն ծայրերը ցցած էին մարդկային մարմններ .
ծնողներու կտրած զլուխը ցոյց կուտային որդիներուն,
որպէս խրտուիլակ մը որ վախնան, որ փորձ չփորձեն
փախչելու, շուտ շուտ երթան և ուր որ տանին ձայն
չհանեն...

Սարհատ չկրցաւ երկար նայիլ, անոր գլուխը պատուեցաւ, և կարաւանը անցաւ:

Անոր այնպէս կը թռւէր, որ աշխարհս փոխուեր է, Նեռը յայտնուեր է, և մարդը, Աստուծոյ պատկերը, կատաղի գաղան դարձած, իր նման մարդոց արիւնը կը ծծէ, անոնց միաը կ'ուտէ: Ան շատ կը ցանկար ինքն նոյն գաղաններէն մէկը բլլալ, և ասոր համար այրական սիրտ և բաւական քաջութիւն ունէր. բայց կ'ափսոսար, որ մինակ է շատ ընկերներ չունի:

Յուսահատութիւնը շատ անգամ մարդս ակամայ կը ձգէ ծայրայեղ մատածումներու մէջ: Սարհատը բնութեամբ բարի էր, բայց հանգամանքները զայն չար էին չներ: Ան կը տեսնէր ամբողջ ժողովուրդ մը, և այդ ժողովուրդը, որուն ինքն ալ կը պատկանէր, հաւունման կը մորթեն, տունը աւերակ կը դարձնէն, գոյզը կը յափշտակեն, որդիները գերի կը տանին,— և այդ ժողովուրդը ոչ մէկ միջոց չաւնի պաշտպանուելու համար: Ան գիտէր, որ այս սոսկակի պատահարները դարերով կը կրկնուին նոյն ժողովուրդին հետ և տակաւին ան չէ մտածեր ընդդիմութեան զօրութիւն մը կազմելու: «Եթէ պէտքը, կ'ըսէ ան, մարդը վարպետ կ'ըսէ եղանակներու խստութենէն պաշտպանուելու համար ան հագուստ կը հնարէ, զաղաններէն պաշտպանուելու համար զէնքեր կը հնարէ, ինչո՞ւ չի մտածեր ան միեւնոյն խելքը բանեցնել մարդակերպ գաղաններու ձեռքին մէջ զո՞ւ չդառնալու համար: Այսպէս մտածելով, Սարհատը այն եղբակացութեան կը հասնէր թէ այն ժողովուրդը ինքն էր մեղաւորը, որ կեանքի պահանջները չէր հասկցեր, և չէր մտածեր թէ ինքը երկրի վրայ կը բնակի, մարդիկներու հետ գործ ունի և ոչ թէ հրեշտակներու . . .

Սարհատ երկար թափառեր էր երկրի վրայ, շատ ազգեր և շատ աշխարհներ տեսեր էր, բայց իր կեանքին մէջ ոչ մէկ լտւ մարդու չէր հանդիպեր, և այդ պատճառով, ան մարդոց վրայ կազմեր էր խիստ գէշ գաղափար մը: Բոլոր մարդիկ «աւաղակներ» կը համարէր, այն զանազանութեամբ միայն, որ մէկը բիրտ ուժով, որով կը յափշտակէ, միւսը խելքով, երրորդը արհեստով, չորրորդը մարդասիրութեան և քաղաքացիութեան անունով եւ այլն:

Այս տեսակ մտքեր բայցարելու համար Սարհատ իր որոշ լեզուն և արտասանութեան ձեւերն ունէր. «աւաղակութիւնը, կրսէր ան, մարդոց մէջ զանազան ժոյներովկէշատ անգամ գեղեցիկ ծրագիրներով կը յայտնուի. դուն պատուէ արտաքին կեղեւը և կը տեսնես միջուկը աւաղակութիւն է և աւելի ոչինչ»:

Սարհատ ինքն ալ աւաղակ էր, արիւնանեղ և սոսկակի աւաղակ մը. ան եթէ ծնած ըլլար ուրիշ երկրի մը մէջ և մեծնար ուրիշ շրջանի մէջ, գուցէ ուրիշ տեսակ մարդ, կամ այլ տեսակ աւաղակ կը դառնար, որովհետեւ ամէն աւաղակի գործունէութիւնը կը համապատասխանէ այն հասարակութեան, որուն մէջէն գուրս ելած է: Աւաղակը սարսափելի բողոք մըն է հասարակութեան անկարգ կազմակերպութեան դէմ: Հայաստանի լեռներուն վրայ, ուր երկու հակառակ ծայրերու վրայ կանգնած են երկու հակառակ ազգութիւններ,— մէկը՝ վերջին ստրկութեան հասած հայը, միւսը՝ վերջին բարբարոսութեան հասած մահմետականը, — և եթէ ստրուկներու կողմէն «բողոք» կը բարձրանայ գէպի բռնակալութիւնը, տափկա բնականաբար պիտի ընդօւնէր պարզապէս Սարհատի աւաղակային կերպարանքը . . .

Բայց զարմանալին այն էր, թէ ինչո՞ւ այնքան փոքր էր Սարհատներու թիւը. անոր ամբողջ հրոսակ ամբոխը կազմուած էր տասներկու քաջերէ, դորս կանուանէր «աւազակներու առաքելութիւն»։ — Այս հարցը բացատրելու համար պէտք է երկար բարակ քննութիւններու մէջ մտնենք. մենք կը թողունք այդ, ահա՝ Մըստօն կրկին երեւցաւ, աեսնենք, ինչ կըսէ։

— Ամեն բան իմացայ, ըստաւ ան։

— Մէկիկ մէկիկ ըսէ, ինչ որ կը հարցնեմ ըստաւ Սարհատ։ — Զիւաւորները քանի՞ հոգի էին։

— Համբեցի, յիսունէն աւելի չեն։

— Ո՞ր ցեղէն են։

— Հարաօշի են։ (*)

— Դերիները եւ թալանը ո՞ր կողմէն կը բերեն։

— Շատախու կողմերէն (**)։

— Ո՞ւր պիտի տանին։

— Դէպի Սօմայի (***):

— Այս գիշեր ո՞րտեղ միտք ունին իջեւանելու։

— Հասպիստանի հովիտներուն մէջ, Խանս-Սօրի մօտ։

Սարհատը թողուց իր հարցուփորձը եւ սկսաւ մատներով լուռ բան մը հաշուել. յետոյ կրկին դարձաւ դէպի պատանին։

(*) Քիւրտերու կիսավայրենի ցեղ մըն է, որ բոլորովին հաստատաբնակ կեսնք չի վարեր։

(**) Գաւառ մըն է Վասպուրականի մէջ։

(***) Գաւառ մըն է Պարսկաստանի Ուրմիոյ նահանգին մօտ։

— ի՞նչ կը կարծես, Մըստօ, ատոնք ե՞րբ կը հասնին Սախկալ-Թութան կիրճը։

Մըստօն վայրկենական մտածումէ մը յետոյ պատասխանեց։

— Սախկալ-Թութան (†) կիրճին կը հասնին, երբ արեւը մարը մանելու մօտ կ'ըլլայ։

— Ես ալ այդպէս կը կարծեմ ըստաւ Սարհատ։

— Հիմայ, լոէ, Մըստօ, աւելցուց ան, ի՞նչքան ժամանակի մէջ կը հասնիս մինչեւ Բիժինկերտ գիւղը, Գիտե՞ս։

— Ճիշդ կէսօրին այնտեղ կ'ըլլամ։

— Շատ լաւ, շարունակեց Սարհատ, դուն տեսած ես Բիժինկերտ քիչ մը հեռու, ձորին մէջ մատուռ մը։

— Տեսած եմ, երկու է, բայց մէկը քանդուած է։ Որի՞ն համար ես։

— Նոյնիսկ այն քանդուածին համար կ'ըսեմ։

— Կը ճանչնամ. գիշեր մը այնտեղ պահուած եմ, երբ ձի գողցեր էիր և աւ պահուելու տեղ է։

Սարհատ յետոյ ուրիշ հարցում մը ըրաւ։

— Ինչ տեսակ կենդանիներու ձայներ կրնաս նման ցնել։

— Շատերու. շան նման հաջել գիտեմ, աքլորի նման խօսիլ գիտեմ, էշի նման կը զռամ, զայի նման կ'ոռնամ, զառի նման կը մայեմ, կատուի նման կը մլաւեմ, յօպոպի նման բի-բու կ'ընեմ, ալ ի՞նչ կ'ուզես։ Ուրիշ շատեր ալ գիտեմ։

(†) Սախկալ-Թութան կը նշանակէ մօրուք բռնող, այսպէս կը կոչուին առհասարակ այն նեղ ու դժուար անցանելի կիրճերը, որոնց մէջ աւազակները աւելի հեշտութեամբ կ'որսան ճամբորդը։

— Այդ վերջինը բաւական է : Հիմայ մտիկ ըրէ :
Ուղղակի կ'երթաս դէպի այդ քանդուած մատուռը,
ուրտեղ գողցած ձիդ պահեցիր : Դեռ չհասած մատու-
ռին ըլուր մը կայ . . .

— Որուն գլուխը տնկուած է ծակ քար մը , ա-
ւելցուց Մըստօ :

— Այս' : Այն ծակ քարին մօտ կը կենաս , երեք
անգամ յոպափի ձայն կը հանես . քեզի կը պատասխա-
նեն նոյն ձայնով : Յետոյ ձայնդ կը փոխես . երկու ան-
գամ բուի ձայնով կը կանչես : Այն ժամանակ քեզ
մօտ կը յայտնուի մարդ մը : Դուն անոր կ'ըսես որ
դեռ արեւը մարը չմտած պատրաստ ըլլան Սախկալ-
թութան կիրճին մօտերը :

— Կարելի է , նա հարցնէ թէ քեզի ո՞վ դրկեց :

— Իմ անունս կուտաս :

— Կարելի է , նա չհաւատայ :

— Այս մատանին ցոյց կուտաս :

Սարհատ մատնէն հանեց իր մատանին և տուաւ
Մըստօին :

— Կարելի է , ան հարցուց թէ ի՞նչ գործի հա-
մար է :

— Դու կը պատմես այդ գերիսերը տանող կարա-
ւանին մասին բոլոր եղածները , ինչ որ տեսար , և կ'ը-
սես , թէ կարաւանը Սախկալ-թութան կիրճին մէջ
մտածին պէս , պէտք է անոր առաջքը կարենք , որ-
պէսզի գերիներն ու թալանը խլենք քիւրտերէն :

— Հասկցայ : Ատոնք քանի՞ նոգի են :

— Տասներկու :

— Ի՞՞վքեր են :

— Իմ ընկերներս :

— Տասներկու հոգին բաւական է յիսունին դէմ
Սախկալ-թութան կիրճին մէջ դիտել տուաւ Մըստօ ,—
եռ ալ անոնց հետ տասներեք կ'ըլլանք : Բայց 13 թիւը
«նաս» է :

— Ինձի ալ հաշուելու ըլլաս , 14 հոգի կ'ըլլանք ,
ըստաւ Սարհատ , 14ը նաս (*) է :

— Մեղմէ չորս հոգի բաւական է , որ կիրճին
դուռը կտրէ , ալ ինքը սատանան չկրնար այնտեղէն
դուրս ելլալ , նկատեց Մըստօն ,—ինչ լաւ տեղ ընտրե-
ցի՞ր , աղյա , բայց դուն ո՞ւր կը մնաս :

— Ես ծածուկ կը հետեւիմ կարաւանին , մինչեւ
կիրճին համնիլը : Բայց դուն այն լսէ , ոսքդ քեզի
չի՞ նեղացներ : մինչեւ Բիժոնկերա բաւական հեռու : Է :

— Ո՛չ , չի՞ նեղացներ , անիծուած գնդակը մսիս
մէջէն անցեր , ոսկորին չէ դիպեր մէլէմ պրեր ու
պինդ կապեր եմ :

— Վէրքը քանի՞ օրուան է :

— Երեք օրուան այսպիսի վէրքեր շատ տեսեր է
Մըստօն . վաս չո՞նի :

— Դէ՛ն , հիմայ գնա՞ :

Սարհատ և Մըստօն բաժնուեցան , մէկը սկսաւ
երթալ գէպի քանդուած մատուռը , միւսը սկսաւ
զարտուղի ճամբաներով հետեւիլ գերիվարներուն :

(*) «նաս» կը նշանակէ անբարի կամ չարագուչակ :
14 թիւը նաս կը համարուի Մահմետականներու մէջ .
համբելու միջոցին 13 թուին հասնելու ժամանակ , Մահ-
մետականը միշտ կ'անցնի , ըսելով չկայ «13» :

Սարհատի հետ բաւական ծանօթ է ընթերցողը, հարկաւոր է փոքր ինչ ծանօթանել և անոր ընկերներուն հետ, որոնցմէ կազմուած էր անոր հրոսախումբը: Չնայելով, որ Սարհատն էր պետը և գլխաւորը իր խումբին, բայց բոլորը «եղբայր» կը կոչէր. և իրաւ, այս կոչմանը արժանի էին անոնք, միայած ըլլարով եղբայրական խիստ սերպ կապերով: Անոր խումբը հաւաքուած էր զանազան տեղերէ զանազան ժամանակներու մէջ, որոնց թիւը տասներկութէն խիստ քիչ կ'անցնէր: Անոնց մէջ կային Սասունցիք, Զէյթունցիք, Շատախցիք, Տիարպէքիրցիք. անոնց մէջ կային՝ քահանայ մը Խարբերդի քրդախօս Հայերէն և վարժապետ մը: Այս վերջինը Պոլսոյ բարեգործական նպատակով կազմուած ընկերութեան մը անդամն էր, որ զրկուեր էր Վանայ կողմերու զիւղերը կրթութիւն տարածելու, բայց ռուս-թրքական պատերազմի խոռվութիւններու ժամանակ միացաւ Սարհատի խումբին հետ, երբ Քիւրտերը զայն իր գիւղական գպրոցի մէջ, աշակերտներուն առջեւ սաստիկ ծեծեցին, և անոր սանիկներէն մէկ քանին առեւանդեցին, և մէկ քանի օրէն յետոյ կրկին արձակեցին:

Սարհատի խումբը կազմուած էր Քիւրտի կերպարանքով և կը գործէր Քիւրտի անունով: «Հայ անունէն կը խորշէր ան, ոչ թէ այն պատճառով որ այդ անունը առելի էր անոր, այլ ընդհակառակը, կը սիրէր

ան Հայութիւնը, — բայց այդ անունը անհամապատասխան կը գտնէր թէ՝ իր պաշտօնին և թէ իր նպատակներուն: Իր թափառական կեանքին մէջ թէ ինքը, և թէ իր խումբը անդադար կը զարնուէին Քիւրտերու հետ և ան միշտ որ և իցէ թշնամական հաշիւ կը վերջայնէին այս ու այն մահմետական ցեղին հետ, բայց եթէ ցոյց տային թէ իրենք Հայեր են, այն ժամանակ իրենց հակառակորդները կարող էլն վրէժինդիր ըլլալ այն ողորմելի և անպաշտապան Հայերէն, որոնք գուցէ Սարհատի գոյութենէն ամենեւին տեղեկութիւն չունէին:

Սարհատ իր խումբին հետ Տիարպէքիրի կողմերն էր, երբ լսեց Քիւրտերու կատաղի շարժումը, երբ իմացաւ ձէլակտատինի սարսափելի դիտաւորութիւնը և երբ յայտնի եղաւ անոր Եէյիս իպատուլլահի դժոխային խորհուրդը: Ան խկոյն իւրայիններով շտապեց գէպի Աղբակի կողմերը, Երկու փափաք զայն քաշեց զէպի իր հայրենիքը, որը վաղուց մոռացեր էր. առաջինը, Աղբակը Քիւրտերու արշաւանքի գծին վրայ գտնուելով, աւելի պիտի հնթարկուէր անոնց աստվածակութիւններուն, և կը մտածէր իր հայրենակիցներուն օգնութեան ձեռք հասցնել. երկրորդ, որ աւելի զլիսաւորն էր, այնտեղ կար «մէկը», որուն նուիրուած էր իր բոլոր սրտով:

Սարհատի այն խօսքերը, որ ան կ'արտայայտէր իր հայրենիքին աւերակներուն վրայ շրջելու ժամանակ, այն խօսքերը, որ ան այնքան անդութ կերպով գուրս թափեց իր հօր առջեւ անոր հոգեվարքի բուգէներուն, — այս բոլորը յուսահատ սրտէ գուրս բղիսած հառաչանքներ էին, այս բոլորը դամբանական ողբեր էին,

որ ան կը կարդար իր հայրենիքի գերեզմանական անշարժութեան վրայ : Ան կը դայրանար, անոր վրդովումը կատաղութեան և խելագարութեան կը հասցնէր դայն, երբ կը տեսնէր, որ իր հայրենիքը այն չէր, ինչ որ ինքը կը ցանկար որ ըլլար : Ան շատ լաւ կը հասկնար իր վիճակին բոլոր վատթարութիւնը, ինքը կը սարսափէր իր արիւնոտ ձեռքերէն, թէեւ այդ ձեռքերը միշտ թշուառներու պաշտպան եղեր են, եւ երբեք չեն թափեր անմեղի արիւն, — բայց անոր անձնասիրութիւններով ստիպուած էր աւազակային հրոսակի խումբի զիմաւոր մը ըլլալ, մինչդեռ կրնար ամբողջ գունդերու հրամայել և իր հայրենիքը մաքրել աւաղակներէն :

Դեռ Աղբակ չը հասած, իր ընկերներուն առաջարկեց կենալ հոն, պատուիրելով հարկ եղած օգնութիւնը մատուցանել տեղուայն բնակիչներուն, իսկ ինքը մինակ գնաց դէպի վան քաղաքը : Այնաեւ ան ներկայացաւ փաշային, և յայտնելով այն վտանգը, որ կը սպառնայ Աղբակի հայրուն, ինդրեց, որ իրեն թոյլ տան՝ տեղային բնակիչներէն կազմել գունդ մը՝ երկիրը քիւրտերէն, և պաշիպօգուկներու սպատակութիւններէն մաքրելու համար : Բայց անոր խնդրանքը չընդունուեցաւ, անոր պատասխանեցին, թէ «կապավառութիւնը ինք ամէն ինսամքներ ի գործ զրեր է երկրին անդորրութիւնը պահպանելու համար :»

Ինք շատ լաւ կը հասկնար այս խօսքերուն նշանակութիւնը և վերադարձաւ վանէն առանց բաւականութիւն ստանալու : Եւ այս էր պատճառը, որ մենք

առաջին անգամ համդիպեցանք անոր իսչարի ձորք միայնակ վանէն դառնալու ատեն, տխուր և յուսահատ :

Բայց անոր եռանդը դեռ սոլորովին չէր թուլցած : Երբ մտաւ Աղբակ, կրկն փորձեց իրագործել իր նպատակը : Դիմեց մէկ քանի քահանաներու, վարդապետներու և տանուտէրներու, կ'աշխատէր զանոնք համողել, թէ պէտք է զինել ժողովուրդը գալիք վտանգին առաջքը առնելու համար : Ճէլալէտահն դեռ այն ժամանակ չէր սկսեր իր արշաւանքը, բայց ամէն անդ սկսերէն յայնիու քիւրտերու բարբարոսութիւնները : Ան օրինակ կը բերէր իրենց զրացի ձուլամէրկի ասորիները, որոնք զինուած էին և ոչ մէկ քիւրտ անոնց երկիրը ոտք չէ կրցեր կոսել, և ոչ ալ կառավարութիւնը կրցեր է զանոնք զինաթափ ընել . որովհետեւ կը պատասխանէին ; թէ մենք պէտք է որ մեր զուխր պահենք, երբ որ կառավարութիւնը մեզ զանպանելու կարողութիւն չունի : Ան այսպիսի շատ օրինակներ առաջ կը բերէր, քաջալերական խրախոյսներ կուտար, կը յորդորէր և ուրիշ շատ մը բաներ կ'ըսէր . . . Այս քահանաները, վարդապետները և ժողովուրդին իշխանները զայն յիմարի և խելագարի տեղ կը դնէին . . . Այս աւելի վշացուց զայն, քան թէ փաշային խարէութիւնը, և այն ժամանակ աւելի համոզուեցաւ, թէ այդ ժողովուրդը ինքն է որ ինքնինքը դատապարտեր է ցած սարկութեան, թէ ինքն է պատրաստեր իրեն համար այնպիսի թշուառ ներկայ մը . . .

Այն օրէն, որ բաժանուեր էր ան իր ընկերներէն, անոնց մասին տեղեկութիւն չունէր, և չգիտէր, թէ ո՞ւրտեղ մնացին կամ ի՞նչ չինցին : Միայն այն օրը

որոշուած որ մըն էր, որ անոնք ամէն կողմերէ պիտի հաւաքուէին «քանդուած մատուռ»ի մօտերը, և ինքը այստեղ երթալով, պիտի տեսնուէր իր ընկերներուն հետ Բայց գերիներ տանողը կարաւանին անակնկալ հանդիպումը զայն սախակց զրկել իր հաւատարիմ Մըստօն անոնք կանչելու Սախկալ-Թութան կիրճի մօտ ուրտեղ գուցէ կարողանային աղատել թշուառ գերիները :

Մըստօի ձեռնարկութիւնը անպուղ չմնաց. նշանակած ժամուն Սարհատի ամբողջ խումբը պատրաստ էր Սախկալ-Թութանի մօտ : Ինքը նոյնպէս հասաւ այստեղ: Տեսնելով իր ընկերները, համբուրուեցաւ բոլորին հետ, ըսելով .

— Ուրախ եմ, որ ամենքդ ալ մարմնով առողջ կը գտնեմ, թէւ համոզուած եմ, որ սրտով ձեզմէ ամէն մէկը վլրաւորուած է, վշտացած է, տեսնելով այնքան աւերածներ և կոտորածներ, որ գործեր է բարբարոս ձեռքը: Բայց այսօր գեղեցիկ գէպք մը առիթ կուտայ ձեզի գործ զնել ձեր քաջութիւնը, և ատոր համար ալ կանչեցի ձեզի: Մենք 14 հոգիով գործ պիտի ունենանք յիսուն հոգիէ աւելի վայրենի Հարտօշիներու հետ:

— Մըստօն բոլորը պատմեր է մեզի, պատասխանեց քահանան, որ այժմ կը կոչէին Տէլի-Պապա (^(*)):

(*) Տէլի-Պապա կը նշանակէ խենթ-հայր. այդ ասունը խիստ յարմար էր անոր տարապայման բնաւորութեանը, որ փոխեր էր քրիստոնէական ներողամտութիւնը հին կտակարանի վրէ ժխնդրութեան հետ :

Այս խաչով (ցոյց տալով իր սուրը) Հարտօշիներու զիսուն լաւ «պահպանիչ» մը կը կարդամ:

— Դէպքը, իրաւ գեղեցիկ է, այս կիրճին մէջ զուարձալի խաղ մը կ'ունենանք Հարտօշիներուն հետ, ըսաւ ոգեւորուած վարժապեաը, որ այժմ կը կոչէին Քիթապ-Տէլիսի (^(*)):

— Հարտօշիներու հետ գործ տնինալ աղէկ է նեղ ծակերու մէջ. այդ անիծուածները իրենց բերաններէն ալ կրակ կը փչեն, ըսաւ Սասունցի Յարօն, որ Սասուն-Սյըլը կը կոչէին, այսինքն Սասունի արջ:

— Այդ գատարկախօսութիւններով ժամանակ կը կորսնցնենք. Հարտօշիները գիւրաւ ուտելու պատառ չեն, դիտել տուան Զէլթունցի Ներսօն, որուն Զէլթուն-Բայսաը կը կոչէին, այսինքն Զէլթունի ժայռ:

— Իրաւ, ժամանակը թանկագին է մեզի, ըսաւ Սարհատ, գործի վրայ մտածենք: Հարտօշիները ձեզի յայսնի են իրենց քաջութեամբ, անոնց հետ երեխայի խաղ ունենալ անմտութիւն է: Մեզի կը նապատէ միայն տեղը և դիրքը, և այս պատճառով ես ընտրեցի այս կիրճը: Զեզմէ ամէն մէկը կը պահուի քարաժայութուն ետեւը, և կը սպասէ, մինչեւ ամբողջ կարաւանը կը լցուի կիրճին մէջ. այն ժամանակ գուք պէտք է բաժնուիք երկու մասի, եօթը հոգի պէտք է փակէ կիրճին մուտքը, իսկ եօթը հոգի անոր ելքը: Մենք 14 հոգի ենք: Ես կուտամ յարձակողական նշանը բազէի ձայնով: Աշխատեցէք, որքան կարելի

(*) Քիթապ-Տէլիսի կը նշանակէ գիրքէ խելագարուած :

է, հեռու մնալ արինահեղութենէ : Խօսեցէք միշտ Ռաւանդներու բարբառով, որովհետեւ Ռաւանդները Հարտօշիներու հետ թշնամի ցեղ մըն են. թող անոնք կարծեն թէ գործ ունին Ռաւանդներու հետ : Եթէ անձնատուր եղան, պայմաններու մասին կը խօսիմ ես : Յարձակումները միշտ մէկ տեղէ մը, կամ մէկ կողմէ մը պէտք չէ ըլլան. շուտ-շուտ փոխեցէք ձեր դիրքը : Որ թշնամին կարծէ թէ բազմաթիւ էք : Փախչելու աշխատողները իսկոյն ծտկծեցէք, որ ուրիշ տեղ լուր չտանին :

Սամկալ-Թութանը այն սարսափելի կիրճերէն մէկն էր, որուն նմանը շատ անգամ կը հանդիպիք Հայաստանի լեռներու մէջ. անոր աջուծախ կողմերէ սեպացած ժայռերը պարսպածեւ կը բարձրանային մէջտեղը թողլով նեղ անցք մը, որուն մէջէն կարաւանը անցնելու համար պէտք էր որ բոլոր գրաստները իրարուետեւէ շարուած ըլլային, որովհետեւ մօտէմօտ երթալու համար բաւական նեղ էր ճանապարհը :

Անոնք գտան կարաւանը այս դրութեան մէջ շարուած կիրճին մուտքէն սկսեալ մինչեւ անոր ելքը : Յոդնած կարաւանը խիստ դանդաղ կ'ընթանար : Սարհատ գործը այնքան ետ ձգեց, որ արեւը մարը մտաւ և բոլորովին մթնեց : Բայց լուսնեակ գիշեր էր : Այնուհետեւ, վեց հոգին իր հետ առնելով, կարեց կիրճին ելքը . իսկ վեց հոգի Տէլի-Պապային յանձնելով, պատուիրեց կտրել կիրճին մուտքը : Կարաւանը մնաց մէջտեղը, նեղ փապարի մէջ լեցուած : Կարաւանը այն տեսակ դրութեան մը մէջ կը գտնուէր որ, իբրև թէ մտցուած ըլլար հակայական խողավակի մը մէջ, որուն երկու ծայրերը փակուած էին :

Բազէի սուր և ձգական ձայնը հնչեց, իբր թէ կը մօտենայ իր որսին : Զանազան տեղերէ լսելի եղան հրացաններու որոտումներ : Կիրճին մէջ սկսաւ աղմկալի իրարանցում մը և բարձրացաւ խուլ դղրդիւն մը : Հարտօշիները կատղած գաղաններու նման սկսան այս ու այն կողմ վազվակել . բայց ամէն տեղ կը հանդիպէին որոտացող կրակներու : Առիւծը ինկած էր երկաթէ վանդակին մէջ :

Քիւրտը վտանգի բոպէներուն ցոյց կուտայ իր բնաւորութեան բոլոր վսեմութիւնը : Ան վիշտապ կը բնաւորութեան բոլոր վսեմութիւնը, ժայռերը կլմւ : Կիրճի դառնայ և կ'ուզէ լեռները, ժայռերը կլմւ : Կիրճի ահագին պարսպածեւ շղթանները ոչինչ կը թուեին կատղած Հարտօշիի աչքին . ան վագրի նման կը մազւցէր սեպացած ժայռերը, որ վեր բարձրանայ եւ դէմ առ դէմ հանդիպի թշնամիին : Բայց բնութիւնը յաղթող կը հանդիսանար . վազրը սարսափելի բարձրութենէն կը գանդապիթէր, կրկին կը գլորէր վար :

Կիրճին մէջ քիւրտերու կատաղի աղազակը, գերիներու լացն ու կոծը, աջ ու ձախ որոտացող կրակներու բոմբիւնը, իրար խոռնուելով, կը կաղմէին խիստ սոսկալի ներդաշնակութիւն մը : Կարւը երկու կողմէն եւս կը շարունակուէր գաղանային յամառութեամբ : Քիւրտերը վճռեր էին մինչեւ վերջին շունչը ընդդիմանալ : Այն ժամանակ բազէի խորհրդաւոր ձայնը նորէն երեք անգամ հնչուեցաւ, ատիկա նշան էր թէ պէտք չէ զթալ : Գնդակները կարկուտի արագութեամբ սկսան թափուիլ կիրճին մէջ :

Պարզ լուսնային գիշերը բաւական . կը նպաստէր կռուին, և մեր քաջերը չէին վրիպեցնէր իրենց հարկուուիլ կիրճին մէջ :

ուածները ուղղակի նշան կ'առնէին միայն Քիւրտեռուն, և գերիներուն չէին վնասեր:

Ամբողջ ժամ մը եւս յուսահատական յանդգնութեամբ կռուելէ յետոյ, Քիւրտերու մէջէն լսելի եղաւ ձայն մը «անձնատուր կ'ըլլանք»: Այն ժամանակ Սարհատ բարձրացաւ քարի մը վրայ և սկսաւ վերէն խօսիլ:

— Աւելի լաւ կ'ըլլար, որ շուտ անձնատուր ըլլայիք, այն ժամանակ գոնէ ձեր մեծ մասը կենդանի մնացած կ'ըլլար. դուք ձեր յամառութեամբ շատերը կռուորել տուիք: Վնասը մեծ չէ, քաջերու ճակատագիրն է այդ. կը գովեմ ձեր յանդգնութիւնը: Հիմայ լսեցէ՞ք պայմանները. — դուք ամէնքդ կը մնաք կիրածին մէջ. բայց աւարը և գերիները բաց կը թողուք իրենց գրասաններով: Մենք ձեզմէ չենք առներ ձեր զէնքերը և ձիերը. ատոնք պէտք են ձեղի. միայն կաղոպուտէն ոչինչ պէտք չէ պահէք ձեզ մօտ: Դուք կը մնաք կիրճին մէջ և չէք շարժուիր մինչեւ առատուան լուսաբացը. այն ժամանակ ազատ էք, որ կողմ կ'ուզէք, գացէք: — Համաձա՞յն էք:

— «Համաձայն ենք», լսելի եղաւ կիրճին մէջէն:

— Ուրեմն բա՛ց թողէք գերիներն ու աւարը:

— Բանի մը ժամուան մէջ կիրճը դատարկուեցաւ:

Այնաւել մնացին քսան հոգիի չափ Հարտօվիներ միայն և

— Տէլի-Պապա, դարձաւ Սարհատ դէպի քահանան, քեզ հետ կ'առնես չորս հոգի և կը քշես կարաւանը դէպի Սալմատ. մինչեւ արեւուն ծագիլը դուք կ'անցնիք Պարսկաստանի սահմանը, և Սալմատի Հայերուն մօտ ողորմելիները ազանով կ'ըլլան, որովհետեւ այնտեղ փախեր են բոլոր Աղբակեցիք, որոնք աղատ-

ուեր են Քիւրտերու ձեռքէն: Սալմատ Պարսից երակի է, այնաւեղ Տաճկաց Քիւրտերը չեն կընար մանել: Կիրէ, ամենեւին ցոյց պէտք չէ տաս Հայութիւնդ և կ'արիները պէտք չէ զիանան, թէ ո՛վ աղատեց զիւրենք: Պարսից սահմանէն գուն կը դառնաս քու ընդունք: Պարսից սահմանէն գուն կը դառնես իրցի ձորի մէջ, այն կերներուղ հետ և մեզի կը գանես իրցի ձորի մէջ, այն կարանձաւը, որ քեզի ծանօթ է: Իսկ ես այդ անպիտանները կը պահեմ կիրճին մէջ, մինչեւ որ գուռք բաւական կը հեռանաք, և արեւը գետ չծագած, թոյլ կուտամ որ երթան:

Տէլի Պապայի համբերութիւնը հատած, պատասխանեց.

— Սնիծուած ըլլամ, եթէ ես տէրտէր ժամանակս այսպիսի երկար քարոզ տուեր եմ: Օրհնած, ինչ ծանր ու բարակ ամէն բան այսչափ կը բրդես. կարծեմ ես նոր չեմ սովորիր իմ գործը:

— «Ուրիշին իրատը լսէ, և իմացածդ ալ քեզի պահէք», լսելի են մեր պապերը, պատասխանեց Սարպահէք», լսելի են մեր պապերը, պատասխանեց Սարհատ ծիծաղելով: — Հիմայ գացէ՞ք: Տէր ընդ ձեզ:

Կարաւանը սկսաւ շարժել դէպի Սալմատայ կողմը աղատուած մարզու լուրոր արագութեամբ, որ գեռ նոր աղատուած մարզու լուրոր արագութեամբ, որ գեռ նոր կը փախչի վտանգէն: Գիշերային լուս-թեան մէջ լսելի կը փախչի վտանգէն: Գիշերային լուս-թեան մէջ լսելի կը աղատուած մարզու լուրուններէն, որոնք արագաւալի աչքերով կը մօտենային դէպի ի իրենց աղատիչները...

Մէկ քանի օր յետոյ ամբողջ Աղբակի գաւառին մէջ տուրածուեր էր այսպիսի լուր մը, թէ Հարտօշիները ահագին աւ ար և գերիներու մեծ քաղմութիւն մը կը բերեն եղեր Շատալիի կողմերէն, և թէ Ռաւանդները գրայ թափեր և Սախկալ-Թութանի կիրճին մէջ վրայ թափեր և Սախկալ-Թութանի կիրճին մէջ

խլեր են Հարտօշիներու թէ աւարը և թէ՝ գերիները, բայց ո՛ւր են տարեր, յայտնի չէ. Սարհատի և անոր խումբի մասին ոչինչ չէր խօսուեր... Քիւրտերուն մէջ իրարմէ աւար և գերիներ խլելը այնքան սովորական էր, որ ոչ մէկուն չզարմացուց յիշեալ լուրը, և Հայրու վրայ կասկածիլ անգամ չէին կրնար, որովհետեւ Հայը անընդունակ կը համարէին այդ գործին: Իսկ Սարհատի խումբը ինքզինքը ձեւացուցեր էր Ծաւանդներու կերպարանքով, որ Հարտօշիներու հետ ցեղական թշնամութիւն ունէին:

Ե.

Աղքակայ ամբողջ գաւառին մէջ ոչ մէկը չէր մնացեր. 24 գիւղեր բոլորովին աւերակ և դատարկ էին. բնակիչները մասամբ կոտորեր էին և մասամբ գերիտարեր էին Քիւրտերը, իսկ մնացածները փախեր էին Պարսից սահմանակից Սալմատ և Սօմայի գաւառները, ապաստանելով տեղացի Հայերուն մօտ: Արշաւանքը այն աստիճան անակնկալ և յանկարծակի եղեր էր, որ փախատականներ հազիւ կրցեր էին ազատել իրենց թշուառ գլուխը, իսկ տուն տեղ, գոյք և անասուն, թողեր էին թշնամին:

Ճէլալէտտինի արշաւանքը կը նմանէր սարսափելի հեղեղի մը, որ մէկ անգամով չվերջանար, որ կուգայ, յետոյ կ'ընդհատուի, և կրկին կատաղի հեղելը կը սաստկանայ յորձանքներով: Ան նախապէս իր

հետ ունէր հինգ հազար ձիաւոր միայն, որոնցմով գուրս եկաւ Սղբակէն, կը դիմէր դէպի Պայազիտ և դուրս եկաւ կողմէն որ անցնէր, իր ետեւէն կը թողուր աւետու կողմէն ամայութիւն: Եւ այնուհետեւ, անոր արշակներ և ամայութիւն: Եւ այնուհետեւ, անոր արշաւանքի ձայնը լսելով հեռաւոր տեղերու Քիւրտերը, խումբներով կուգային, և կը դիմէին դէպի ի իրենց առաջնորդին բանակը: Այս վերջնաները կը լրացնէին, ինչ որ պակաս թողուցեր էր Ճէլալէտտին: Հեղեղին յորձանքը այսպէսով կը կրկնուէր և միեւնոյն երկիրը մէկ քանի անգամ կ'ենթարկուէր ասպատակութիւններու:

Ճէլալէտտինը, իրեւ շէյխ եւ զօրավար, մրակն էր, որ յանձն առաւ քիւրտերու գլխաւորութիւնը, առաջնորդելու զանոնք դէպի պատերազմըն դաշտը: Բայց քիւրտերը առաւելապէս գրգռողը և անոնց կատաղութիւնը ոգեւորողը ուրիշ շէյխ մըն էր որ իր տեղին չէր շարժեր, որ ամբողջ Քիւրտահատանի հոտանին էր ամամրուէր և կը ներգործէր իր գեւոր գլուխը կը համարուէր և կը ներգործէր իր սրբազն թութերով քիւրտերու գարայբէկիրներու, գատարները և միւֆիներու վրայ: Ատիկա Շէյխ Խպատուլան էր: Քրիստոնէութեան այդ երդուեալ թշնամին լան էր: Ամեն տեսակ անգթութիւններ, և հրթոյլ տուեր էր ամեն տեսակ անգթութիւններ, և հրթամայեր էր ամեննեւին չը ինսայել...

Պատերազմի ժամանակ ինչպէս քիւրտերու, նոյն պէս բոլոր մանմետական ցեղերու սպառազինութեան պատճառը կը լլար՝ կոյր մոլեւանդութիւնը մէկ կողմէ պատճառը կը լլար՝ կոյր մոլեւանդութիւնը մէկ կողմէ կողմէ պատճառը ու յափշտակութեան ծարաւը միւս կողմէ մէկ: Անոնց մէջ կը խաղան երկու կրքեր՝ — հոգեւոր մէկ: Անոնց մէջ ան բաւարարութիւն կը և նիւթական, առաջնին մէջ ան բաւարարութիւն կը գտնէ ոչ մանմետականները մորթելով, իսկ երկրորդը

կը գոհացնէ անոր գոյքը և հարստութիւնը յափշտակելով։ Եւ այս պատճառու ձելալէտախնի զօրքը խիստ դանդաղ կընթանար։ ան մէկ կողմէ կը հնձէր, բայց իր հունձը իր հետ չէր կընար տանիլ — միւս կողմէ պէտք էր հունձքը տանիլ, հասցնել իրենց բնակութեան տեղերը և նորէն վերադառնալ ու միանալ բանակին հետ և շարունակել ընթացքը դէպի Պայազիս։ Այս էր անոր զօրախումբին անդադար բաժանման և կրկին միաւորութեան պատճառը։ ձելալէտախնը իր ձանապարհը մաքրելով առաջ կընթանար դէպի Պայզիս։

Բայց կարելի չէ միանգամայն ուրանալ քիւրտերու մէջ գանուող աղնիւ մարդիկը։ անոնց մէջ կային եւ այնպիսիներ, որոնք զուրկ չէին բարի զգացումներէ, որոնք չէին մասնակցեր դէշ դործի։ Այս տեսուկ մարդերէն մէկն էր Օմար աղան, իր հօտերով եւ երամակներով հարուստ քիւրտը, որ փոքրիկ ցեղի մը գլխաւորն էր։ Ան չը մասնակցեցաւ ձելալէտախնի արշաւանքին։ Եւ լսելով անգութ ծերունիխն դիտաւորութիւնը, նախառէս եկաւ Բարդուղիմէսս առաքեալի վանքը և յայտնեց վանահայր Եղիազար վարդապետին թէ քանի մը օրէն ինչ դառն վիճակ կ'ըստվասէր Աղքակի հայերուն։ Ան խորհուրդ տուաւ վանահօր օգուտ քաղել վանքին անմատչելի ամրութիւններէն, եւ այդ նուիրական բերդը ընտրել իբրեւ պաշտպանողական դիրք մը, եւ այնտեղ հաւաքելով շրջակայ հայ գիւղերու հարստութիւնները, — այնտեղէն ընդդիմանալ թշնամին։ Օմար աղան խոստացաւ ինքն ալ միանալ վանահօր հետ և իր խոստումը կատարեց գործքով, ու բովնետեւ ան ալ երկիւղ ունէր ձելալէտախնէն, և առ

նոր արշաւանքին չը մասնակցելուն համար և կը վախնար որ կենթարկուի չէյլին վրէժինդրութեանը։ Եւ այս պատճառով իր տան հարստութիւնը հաւաքեց վանքին մէջ եւ իր մարդիկներով պատրաստ էր պէտք եղած ժամանակի, միանալով հայերուն հետ, ընդդիմանալ թշնամին։

Եղիազար հայր սուրբը ընդունեց իր վաղեմի բարեկամին։ Օմար աղայի խորհուրդը, որուն հաւատարձութեան վրայ կատարեալ վատահութիւն ունէր, եւ Բարդուղիմէսս առաքեալի վանքին շրջակայ հայ գիւղերու թէ՛ բնակիչները և թէ անոնց գոյքը ու անասունները հաւաքել տուաւ վանքին մէջ։

Բարդուղիմէսս առաքեալի վանքը այն հնադարեան վանքերէն մէկն էր, որ իր գոյութիւնը կը պահպանէր Լուսաւորչի ժամանակներէն։ Ամրողջ տասն եւ վեց դար, պատերազմներով բնութեան խստութիւններու և բարբարս ձեռքերու դէմ, այդ վանքը կանգնած էր, իբրեւ հակայական յիշատակարան մը կրօնասէր հայուն նախկին ճարտարապետութիւնն։ Ան վկայեղեր էր բազմաթիւ եղենական անցքերու ան տեսեր կրակապաշտ պարսիկներու, արաբներու և մօնկօլներու բոլոր անգթութիւնները։ Ան իր հոյակապ կողքերուն վրայ կը կրէր բազմաթիւ յիշատակարաններ, թէ քանի՛, քանի՛ անգամ կործանուեր էր, եւ կրկին հայկական ջերմեռանդութիւնը նորոգեր է զայն։

Այդ վանքը բաւական ամուր դիրք ունի. ան կառուցուած է բլուրի մը բարձրաւանդակին վրայ, որուն գագաթը արհեստական բանուածքով աւելի եւս բարձրանալով, անոր վրայ գրած է վանքին հիմնարկութիւնը։ Բլուրին երեք կողմէն կը շրջապատէ ահազին խորութիւնը կողմէն կը կողմէն

թեամբ ձոր մը , որու մէջէն կը հոսի Տիզրիսի վերին ձիւդերէն մէկը , որ սովորաբար կը կոչուի «Վանքի գետ» : Բլուրին չորրորդ կողմը կը միանայ լեռնային թեւին հետ , որուն վրայ շինուած է հայ գիւղ մը , որ վանքի սեփականութիւնը ըլլալով , կը կոչուի «Վանքի գիւղ» եւ հարիւր քայլ հաղիւ հեռու վանքէն :

Վանքը պատած էր պարիսպներով և աշտարակներով . ունէր իր մէջ , բացի հոյսկապ տաճարէն , շատ մը խուցեր միաբանութեան համար և շատ մը ուրիշ ծածկոցներ վանքին անտեսութեան , մշակներու և անտառուններու համար : Երբ որ ձալալէտափնի արշաւանքին ձայնը հասաւ այս կողմերը , վանքին օթեւանները լեցուն էին Աղբակի բնակիչներով , իսկ անոնց թանկաչին հարստութիւնները պահուած էին տաճարին գաղտնի պահարաններուն մէջ : Եւ «Վանքի գիւղ»ին մէջ հաւաքեր էին անոնց անսառունները :

«Վանքին գետը» , որ կը հոսէր ձորին մէջէն , իր եղերքը կը թողուր բաւական ընդարձակ և հարթ տարածութիւն մը , որ պատած էր խոտով , և կը ներկայացնէր կանաչազարդ հովիտ մը , որ գարնան սկիզբը կը վառվուէր դեղնագոյն ծաղիկներով : Այս մարդագետիններուն վրայ կ'արածէին վանքին պատկանող ձիեռու երաժակները :

Առոտու մը սարսափելով տեսան , որ յիշեալ հովանին վրայ , գետի ափերուն մօտ , կազմուած էին բաղմաթիւ վրաններ : Քիւրտերու խաչնարածները իրաւունք չունէին վանքին մօտ , անոր կալուածներուն վրայ դեռ իրենց վրանները . ուրեմն ատոնք ըլլալու էին այն ինքնակոչ հիւրերը , որոնց կը սպասէին վանքը ապաստանողին սոսկալի երկիւղով : Ամենքը մէծ տապ-

նապի մէջ ինկան : Ամէն կումէ ոչխարներ , կովեր և երկրագործական անասուններ սկսան քշել դէպի գիւղը : Տաղնապը աւելի մեծցաւ , երբ հովիւ մը լուր բերաւ վանահօրը , թէ ձէլալէտափնը բազմաթիւ քիւրտերով իջեւաններ է վանքին մարդերուն վրայ :

Վանահայր Եղիազար վարդապետը վիթխարի մարդ մըն էր : Թէեւ անոր ականջները ծանր կը լսէին , բայց անդադար դործ ունենալով Քիւրտերու հետ , ինչպէս Կ'ըսէն , «կէս քիւրտ» դարձեր էր , այսինքն աներկիւղ արշական սիրտ մը ստացեր էր : Երբ լսեց հովիւին բերած լուրը , ամեննելին չզգաց այն յուսահատական երկիւղը , որ կը սիրէ թուլասիրտ մարդոց վասնգի բուպէններուն մէջ : Վանահայրը նոյն միջոցին նստած էր իր փոքրիկ խուցին մէջ և անոր մօտ կը գտնուէր քիւրտ իշխան մը բաւական համակրական դէմքով : Այս վերջնը Օմար աղան էր : Երկուքն ալ դուրս եւ լան , երբ լսեցին հովիւին խօսքերը : Անոնք դիմեցին դէպի վանքին արեւելեան պարիսպին կողմը , ուրիշ կ'երեւար շէյխին բանակը : Թէ՛ վանահայրը և թէ՛ քիւրտ աղնուականը , դիտակները ուղղելով դէպի բանակը , քանի մը բոսպէ շարունակ կը նայէին :

— Ան է , ըստ Օմար աղան վրդովուած ձայնով , ծերունի աւազակը բաւական բազմութիւն հաւաքեր է իր շուրջը :

— Ի՞նչ պէտք է ընել , հարցուց վանահայրը ոչ սակաւ խռովութեամբ :

— Ուրիշ հնար չկայ , պատասխանեց քիւրտը այժմ աւելի պալարիւն կերպով , դուք պատուիրեցէք ժողովուրդին հաւաքուիլ վանքի պարիսպներուն մէջ , դւու-

ները փակել տուէք . վանքը բաւական ամուր է . պաշտպանուելու համար :

— Ես ալ այնպէս կը մտածեմ , պատասխանեց վարդապետը , ես վանքին պահարաններուն մէջ բաւական հրացաններ և վառօդ ունիմ պահած , զգուշութեան համար շատոնց ի վեր կը պահէի քովս . հիմա հանել կուտամ , պէտք է բաժնել անոնց որոնք նետելու վարժ են . ես կը ճանչնամ մերիններէն շատերը որ այդ գործին ընդունակ են :

— Իմ մարդիկս ալ շուտով կուգան ըստ քիւրտը . — պէտք չէ ժամանակ կորսնցնել , ինչ պիտի ընէք , մի՛ ուշացնէք :

Վանահայրը հեռացաւ պէտք եղած պատրաստութիւնները կարդագրելու համար : Բայց Օմար աղան դեռ կանգնած էր առաջուան տեղը և դիտակը ձեռքը կը նայէր : Քիւրտերու մէջ շատ աղանդներ կան . այդ մարդը կը պատկանէր աղանդի մը , որ հակառակ էր չէյիին դաւանութեան : Աղանդներու տարբերութիւնը նոյն ազգեցութիւնը ունին քիւրտերու վրայ և նոյն խարութիւնները կը ձգէ անոնց մէջ , իբրեւ ցեղական տարբերութիւններ , մանաւանդ երբ յարաբերութիւնները կարուած կ'ըլլան թշնամական հանգամանքներով : Օմար աղայի ցեղը այս տեսակ պատճառներով բաժնուած էր այն ցեղերէն , որոնք հաւաքուեր էին չէյիին շուրջը :

Բայց վանահօր դիտաւորութիւնը սաստիկ արգելքներու հանդիպեցաւ ժողովուրդին կողմէ . ոչ ոք չփափաքեցաւ համաձայնիլ անոր հետ : «Մեզ ամենքս կը կոտորեն , կ'ըսէին անոնք , որո՞ւ վրայ ձեռք կը բարձրացնենք . քիւրտին մէկ մազին դաշիլ անկարելի է .

մեզի կենդանի կ'այրեն , մեր որդիքը , մեր կանայքը կը կոտորեն : Մենք անոնց չենք ընդդիմանար , թո՛ղ դան , ինչ որ կ'ուզեն թող տանին , միայն մեզի եւ մեր որդիներուն խնայեն ...»

— Կուգան , ձեր բոլոր ունեցածը կը տանին եւ ձեզ ու ձեր որդիներուն չեն խնայեր ... կ'ըսէր վարդապետը արցունքը աչքերուն մէջ : — Ինձ ականջ դրէք . մեր սուրբ վանքը կը պահպանէ մեզի . մեր յոյար թող անոր վրայ դնենք ... Մեր մէջ շատ տղամարդեր կան ... Օմար աղան ալ մեզի կը միանայ ...

Բայց ոչ ոք չէր ուզեր լսել զայն :

— «Սնկարելի բան է , կը գոռար ամբոխը — եթէ դուն կ'ուզես մեզի փրկել , հետզ առ տէրաէրը եւ տանուտէրերը , գնա չէյլիին մօտ , անոր սուքերը համբուրէ , աղաչէ , պաղատէ , ըսէ՛ , ինչ որ կ'ուզէ կուտանք , մրայն թէ մեզի կենդանի թողու ...»

Քաջասիրա վարդապետը շատ խօսեցաւ , երկար կը յորդորէր եւ կը խրախուսէր , բայց թուլափրտ եւ սորկացած ամբոխը չընդունեց անոր խորհուրդը : Վերջը ան ստիպաւած եղաւ առնել իր հետ քանի մը ծնրունիներ եւ քահանաներ ու դիմել չէյլիին մօտ :

Այն ժամանակ Օմար աղան մօտեցաւ անոր եւ բաւաւ հետեւեալ խօսքերը .

— Ես գիտէի որ այսպէս կ'ըլլար ... բայց դուն ի զուր կ'երթաս . քեզի կը բոնեն , կը պահեն եւ գուցէ կը սպաննեն ...

— Պիտի երթամ , ճար չունիմ , թող սպաննեն . . . բաւաւ վշտացած վարդապետը : Ժողովուրդը ինձ հանգիստ չթողուր . . .

— Ինձ այսուհետեւ աւելորդ է այստեղ մնալ . . .
ըստ քիւրտ ազնուականը :

— Ես ալ խորհուրդ չեմ տար՝ մնալու համար, պատասխանեց վանահայրը . . . գացէք, Տէր բնդ ձեզ . միայն ընդունեցէք կատարել իմ վերջին խնդրանքս. առէք այդ բանալին, նոյն պահարանին մէջ, ուր պահած եմ ձեր գոյքը, հոն երկու արկղերու մէջ պահուած են վանքին սրբութիւնները, տարէք ձեզի հետ. Թող աւազակներուն ձեռքը չիյնան : — Դուք միշտ այնքան հաւատ ունեցեր էք դէպի մեր վանքը, որ ոչ մէկ քրիստոնեայ ունեցած չէ :

— Կը տանիմ, միամիտ եղէք, պատասխանեց Քիւրտը : — Բայց դուք վեր առէք ձեզի հետ իմ մարդոցմէն մէկը. ան հեռուէն կը հետեւի ձեզի և եթէ ձեզ բռնելու կամ պահելու ըլլան, ինձի կ'իմացին :

Վանահայրը համբուրուեցաւ իր բարեկամին հետ և սկսու դիմել չէյլին բանակը : Ան ամեննեւին յոյս չունէր, թէ կը վերադառնայ այնտեղին և միւս անգամ կը տեսնէ իր բարեկամը :

Նոյն միջոցին հասան Օմարի մարդիկը, բերելով իրենց հետ երեսունի չափ աւելորդ ձիեր, և ան բեռցնել տուաւ իրեն պատկանող իրեղէնները, որ քանի մը օր առաջ ապահովութեան համար բերեր էր այնտեղ . ան չմոռցաւ իր հետ առնել նաև ուրիշ երկու արկղեր, որոնց մասին խնդրեր էր, գունապանը բացաւ պարիսպին գաղտնի դաները, և ազնիւ Քիւրտը խիստ տիսուր սրտով համբուրեց տաճարին սուրբ սեղանը, և հեռացաւ վանքէն :

Վանահայր Եղիազար վարդապետ գնաց չէյլին բանակը, և այլեւս չվերադառնայ այնտեղին . . .

Մէկ քամի ժամ յետոյ Քիւրտերը խումբ խումբ մտան նախ «Վանքին գիւղը», առաջ սկսան անասունները դուրս քշել, յետոյ տունները գատարկեցին և անոնց մէջ գտնուած իրեղէնները գրաստներու վրայ բեցցնելով, ճամբու դրին : Երբ գիւղին հետ իրենց հաշիւը վերջացուցեր էին, մտան վանքը . այստեղ ամբարուած էր շրջակայքի բոլոր հարստութիւնը . — սկսան դուրս կրել : Ուզորմելի ժողովուրդին լացն ու կոծը, անոնց դառն աղաղակները ամեննեւին չին աղղեր յափշտակիշներու անգութ սրտերուն . . . ամենափոքր ընդդիմութիւնը կը պատասխանուէր սրով և ատըր-ձանակով :

Ահա այս սարսափելի անցքը անցեր էր, որ Սարհատի խումբը, ^բՍախկալ-Թութանի քաջագործութիւնէն յետոյ, գիշեր մը դիմեց դէպի Բարդուղիմէսս առաքեալին վանքը :

Ի՞նչ կը վնասուէր թշուառ երիտասարդը այն կիսով չափ կործանուած և դատարկացած վանքին մէջ . . .

թ.

Մութ գիշեր էր : Ամպամած երկնքին վրայ, ոչ մէկ աստղ չէր երեւէր . երկինքը ու գետինը, կարծես, միացած էին թանձը սեւաթոյը զանգուածով : Ամէն ինչ լուս էր . միայն գիշերային ցուրտ քամին կը գուշակէր մրրիկ և անձրեւ : Հեռաւոր լեռներու վրայ

Կայծակը երբեմն կը փայլատակէր, և որոտման խոռո
ձայնը մանր գղրդիւններով կը տարածուէր խաւարին
մէջ պահուած սարերու մէջ :

Գիշերային այս սոսկալի պահուան քանի մը ստուեր-
ներ, թափառաշրջիկ ուրուականներու նման, խաւարին
մէջ կը շարժէին. անոնք միացան, փոքրիկ խոռում մը
կազմեցին, կարծես, բանի մը վրայ խորհելու համար.
յետոյ կրիմն բաժնուեցան և առանձին առանձին սկսան
դիմել դէպի Բարթուղիմէոս առաքեալի վանքին գիւղը,
որ գրեթէ վանքին մօտն էր :

Գիւղը նոյն ժամուն խաւար ու լուսու էր և ընդար-
ձակ գերեզմանատան մը նման, ամէն շարժում, ամէն
կենդանութիւն հանգչեր էր այնտեղ: Բայց մէկ տեղէ
մը կ'երեւէին միայն լոյսի նշոյներ. վանքի
հսկայական շինուածքն էր ատ, որ կանգնած էր բարձր
բլուրին վրայ, որուն շուրջը կը բացուէր խորին ան-
դունդ մը, որ կորած էր մթութեան մէջ. միայն այն-
տեղէն հոսող գեաը իր զայրացած գոռում գոչումնե-
րով կը վրդովէր տիրող լուսութիւնը :

Եթէ մարդ մը նոյն ժամուն մտնելու ըլլար յիշ-
եալ շինութեան մէջ, ուրկէ լոյս մը կը նշմարուէր,
անոր աչքերուն առջեւ կը ներկայանար տիսուր տեսա-
րան մը. գեղեցիկ տաճարը բոլորովին մերկացեր էր իր
փառահեղ զարդարանքէն, անոր հոյակապ կամարնե-
րուն ներքեւ կը տիրէր դատարկութիւն միայն. ո՛չ
խաչեր, ո՛չ գիրքեր, ո՛չ պատկերներ, ո՛չ ջահեր, ո-
չինչ չը երեւէր. սուրբ սեղանը կը ներկայացնէր
սպանդանոցի նման բան մը որ շաղախուած էր արիւ-
նով . . .

Տաճարին մէկ կողմը կապած էին ձիեր, որ խոռ

կ'ուտէին. իսկ միւս կողմը նստած էին խոռմբ մը
քիւրտեր: Մէջտեղը կը վառէր ահագին խարոյկ մը:
Տաճարին մէջ գտնուած փայտեղէնները — աթոռները,
գրակալները, դռները — հետղնետէ կը ջարդէին և կը
ձգէին խարոյկին վրայ, բոցերը սաստկացնելու համար:
Կրակին մէջ զրած էին քանի մը շամփուրներ և պղնձէ
թասեր, որոնք այն սատիճան շէկացեր էին, որ հաղիւ
կ'որոշուէին կարմրած ածուխներէն:

Կրակէն ոչ այնքան հեռու, թեւերը և ոտքերը
չուաններով կապուած, մերկ սալայատակին վրայ ին-
կած էին քանի մը մարդիկ, և սարսափելի խոռվու-
թեան մէջ կը սպասէին դառն ճգնաժամի մը: Եթէ
մարդ կը ցանկայ տեսնել գեհենի դատապարտեալներու
յուսահատական երեսները, այդ թշուառներուն գէմքը
նոյն օրինակը կը կրէր:

Անոնցմէ քիչ հեռու, խառնիխուռոն կերպով դիզ-
ուած էին զանազան իրեղէններ, որոնք կը ներկայա-
ցնէին վանքին անօթեղէնները և նուիրական կարսափ-
ները:

Թիւրտերէն մէկը ոտքի ելաւ և մօտեցաւ կապ-
ուածներուն այս խօսքերով.

— Ըսէ՛ք, անհաւատաներ, ալ ինչ ունիք պահած,
ըսէք, մի՛ պահէք, եթէ չէք ուզեր շան նման սատկիլ:
Կը տեսնէք այն կարմրած շամփուրները, ձեզի համար
պատրաստուած են:

— Աղայ, ոտքերուդ մատաղ ըլլանք, պատախա-
նեցին կապուածները ողորմելի ձայնով միայն ան էր,
ինչ որ կար, ալ ուրիշ ոչինչ չէ մնացեր, եթէ բան մը
պահած ըլլանք, թո՛ղ Ասոուած մեր աչքերը կոյցնէ,
թող մեր հոգին դժոխքի բաժին ըլլայ:

— ԱՌՈ՛ՎՈ կ'ըսէք, անիծուած շուներ, գոռաց քիւրտը, այդ վանքին մէջ թագաւորի մը հարստութիւն կար, ի՞նչ եղաւ:

— Աղայ, ոտքերուդ հո՛զը դառնանք, խղճա՞մեղի, սպաններ... թո՛ղ Աստուած մեղ ոչնչացնէ, եթէ մեր լեզուէն սուտ խօսք դուրս կ'ելէ: Այս էր, ինչ որ մնացեր էր բոլորը տարին, ոչինչ չթողուցին... Դուք լաւ զիտէք, այս մէկ քանի օրուան մէջ այս վանքը քանի քանի անդամ կողոպտուեցաւ... ծով ըլար, կը ցամքէր. սար ըլլար, կը հալէր...

Խօսող քիւրտը, որ իր խումբին գլխաւորը կ'երեւէր, դարձաւ ընկերներէն մէկուն:

— Այս կեալուրները մինչեւ որ շամփուրներուն համը չառնեն, ուղիզը չեն ըսեր: Բերէ՛ք:

Քիւրտերէն մէկ քանին մօտեցան կապուածներուն և սկսան մերկացնել զանոնք, իսկ մէկ քանին ալ կրուկէն դուրս հանեցին կարմրած շամփուրները:

— Ակսեցէ՛ք, հրամայեց առաջին խօսողը... — միայն խաչի ձեւով, ասոնք շատ կը սիրեն խաչը:

Դահիճները սկսան կարմրած շամփուրներով իւաշածեւ տաղել կապուածներու մերկ կուրծքը և անոնց մարմինն ուրիշ մասերը: Կրակի նման շիկացած երկաթը կ'այրէր և ձըզ-ձըզալով կը միտուէր կենդանի մսին մէջ... և մուխը ճենճային խանձահոտութեամբ վեր կը բարձրանար: Քիչ մը պաղած երկաթները կրկին կրակի մէջ, կը դնէին եւ վեր կ'առնէին նորերը: Դժուխային գործողութիւնը կը շարունակուէր: Թշուառները կը հառաչէին, կը մըմնչէին եւ ցաւալի ձայներ կը հանէին...

— Մէկ անգամով մորթեցէ՛ք ի սէր Աստուծոյ, թո՛ղ շուտ մեռնինք, կը պոռային անոնք:

Այսպէս անդադար կը մըմնչէին ողորմելիները, բայց գործողութիւնը գեռ կը շարօւնակուէր. մինչեւ որ այլեւս համեմատի չէին ըլլար անոնց խօսքերը, միայն լսելի կըլլային խուլ հառաչանքներ...

— Բաւական է, հրամայեց խօսմբին գլխաւորը եւ գարձաւ դէպի կապուածներէն մէկը, որուն դեռ ձեռք չէին դպցուցեր:

Այս թշուառը քահանայ էր:

— Քեզ պահեցինք վերջը, որ քու տանջանքդ աւելի փառաւոր ըլլայ, ըսաւ քիւրտը հեգնական եղանակով: Կը տեսնես կրակին մէջ այն կարմրած պղնձէ թասը. ան թագի շատ նմանութիւն ունի. անով պիտի պսակեմ քու գլուխը, որովհետեւ քահանայ ես:

Քահանան, շարժուած կրօնական զգացումով, պատասխանեց.

— Իմ տէրը փաւչէ պասկ կրեց, իսկ անոր ծառան սիրով կ'ընդունի պղնձէ թասը... Բայց միտքդ բեր, աղայ, որ վերը Աստուած կայ, որ այս բոլորը կը տեսնէ որ ամենուս տէրն է. Ան անպատիժ չի թողուր այն մարդը, որ անմեղի արիւն կը թափէ: Ինչո՞ւ ի զուր տանջել կուտաս մեղի: Իմ ընկերներս սուտ չըմին, վանքին մէջ ուրիշ ոչինչ մնացեր ինչ որ կար, բոլորը տուլինք ձեզի: Բոլոր գալանի պահարանները բացինք ձեր առջեւ: Եւ զուր այնքան անգութ եղաք որ Բարդուղիմէոս առաքեալի սուրբ գերեզմանն ալ քանդեցիք, կարծելով թէ այնտեղ գանձ կայ պահուած: — Ինչ որ կար, տարաւ ձէլալէտամինը, անկէ յե-

տոյ տասն անգամէ առելի քիւրտերը մասկ ևն այս
վանքը... դուք վերջինն էք :

— Սուտ կը խօսիս, կեղծաւոր շուն, պոռաց գաւ-
զանը — բերէ՛ք թամը :

Քիւրտերէն մէկը ունելիով դուրս հանեց կրակէն
կարմրած թասը. քահանային ալեղարդ գլուխը բացին,
եւ կը պատրաստուէին հրաշէկ «արախինը» անոր գլու-
խին դնել : Աստուծոյ սեղանին սպասաւորը նահատակի
համբերութեամբ կը սպասէր բարբարոսական գործողու-
թեան : Ան անմռունչ էր եւ լուռ. միայն անոր շրր-
թունքները կը շարժէին, եւ օրհասական տագնապի մէջ
խուլ կերպով կ'աղօթէր ...

Յանկարծ որոտացին ատրճանակներ և սուրբ
տաճարը վառօղի ծուխով լեցուեցաւ : Սարսափը տի-
րեց բոլորին վրայ : Քիւրտերէն մէկ քանին գլորեցան,
ինկան, իսկ միւսները բռնուեցան զօրեղ բազուկներով
և սկսան կապուիլ : Այս բոլորը կատարուեցան քանի
մը բողէի մէջ և խորին լռութեան մէջ : Միայն քահա-
նային ձայնը կը լսուէր, որ կ'ըսէր .

— Ի սէր Աստուծոյ, մի՛ սպաննէք, թողէք, ինչ
որ կ'ուզեն, թող լնեն մեզի, ատոնց ձեռք մի դըպ-
ցնէք, կը կոտորեն Հայերը ...

Ողորմելի քահանան, թէեւ չգիտէր, թէ ով էին
այն յանկարծահաս փրկիչները, բայց կը վախնար որ
Հայոց վանքի աաճարին մէջ կատարուելով այսպիսի
սպաննութիւններ, տեղացի քիւրտերու վրէժինդրու-
թիւնը կը հրաւիրէին ամբողջ Հայերուն վրայ, թէեւ
քիւրտի սրաբին մէջ այսպիսի կասկած մը երբեք չէր
կրնար մարդ սպաննել ...

Նորեկներուն երեսները բոլորովին ծածկուած էին,
միայն աչքերը կ'երեւէին: Անոնք հագուած էին քիւրտի
հագուստով և կը խօսէին քիւրտի յնզուով: Թուով շատ
չէին անոնք, բայց և այսպէս անակնկալ կերպով վրայ
եկան, որ կարող եղան առաջիններէն մէկ քանին
սպաննել և մնացածներն ալ կապելով դուրս առնիլ:
Ուր տարին յայտնի չէր: Միայն քառորդ ժամ մը
վերջ երկուքը կրկին վերադարձան, և արձակելով
քահանան ու անոր կիսակենդան ընկերներու կա-
պանքները, ըսկին անոր:

— Դեռ բաւական գիշեր կայ. մինչեւ արեւին
ծագիլը դուք կրնաք մօւենալ Պարսկաստանի սահմա-
նին. այնտեղ ապահով կ'ըլլաք: Այստեղ կան պատ-
րաստի ձիեր. բեռուցէք ինչ որ հաւաքուած է այս-
տեղ, որ քիւրտերը պիտի տանէին. և դուք նստեցէք
անոնց ձիերը և շուտով ճամբայ ելիք :

— Իմ ընկերներուս մէջ կեանք չէ մնացեր, ըստ
քահանան :

— Մեղմէ երկուքը ձեզի հետ կուգան, պատաս-
խանեցին անծանօթները :

Քահանան խոնարհեցաւ և կ'ուզէր զրկել անոնց
ոստքերը :

— Այդ հարկաւոր չէ, ըստ անոնցմէ մէկը,
պատրաստուեցէք շուտ հեռանալու այստեղէն :

— Ես չպիտի գիտնամ թէ ո՛վ է որ կ'ազատէ մե-
զի, հարցուց քահանան :

— Ո՛չ, դուն պէտք չէ գիտնաս, ըսկին անոր:

— Եւ ձեր ինչ ազգէ ըլլա՞լը:

— Այդ ալ պէտք չէ գիտնաք :

Մէկ քանի րոպէի մէջ անծանօթները պատրաստեւ-
թին քիւրտերու ձիւրը, որ կապած էին տաճարին մէջ
և այնտեղ դիզուած իրեղէնները լեցնելով խուրջիննե-
րու մէջ, կապեցին անոնց վրայ: Յետոյ կարմրած
շամփուրներէն վիրաւորուած թշուառները նստեցուցին
բեռներուն վրայ և ճամբու դրին:

Քահանան դեռ իր ձին չհեծած, կրկին մօտեցաւ
անծանօթներուն և ըստա.

— Գոնէ թոյլ տուէք որ օրնեմ ձեզի:

— Այդ ալ հարկաւոր չէ, ըստա անոնցմէ մէկը,
միայն պատասխանէ, ինչ որ կը հարցնեմ քեզի:

— Հարցուցէ՞ք:

— Այս վանքին գիւղը ոչ ոք չէ՝ մնացեր:

— Մէկ հոգի խոլ չկայ:

— Ի՞նչ եղան:

— Մէկ մասը գաղթեց դէպի Պարսկաստան, մէկ
մասը կոտորեցին, մէկ մասն ալ գերի տարին:

— Դուն կը ճանշնայիր այս գիւղին մէջ Ռէս Յ...
անունով մէկը, որ տանուաէր էր:

— Կը ճանչնամ. ես ինքս վանքի գիւղին քահա-
նան եմ:

— Գիտե՞ս, ի՞նչ եղաւ անոր ընտանիքը:

— Տանուաէրը սպաննեցին. տղաքը տունը չէին,
աղատուեցան, բայց աղջիկը տարին Քիւրտերը:

Վերջին խօսքը կայծակի նման զարնուեցաւ ան-
ծանօթի սիտին. մէկ քանի րոպէ շփոթութեան մէջ
մնաց ան, յետոյ հարցուց.

— Եթէ ըսէիր ինծի թէ՛ ո՛ւր տարին, կամ ի՞նչ
ցեղէ էին Քիւրտերը, չնորհակալ կ'ըլլայի:

— Թէ ո՛ւր տարին, ատիկա չեմ կրնար ըսել. բայց
տանողները շիշակներու ցեղէն էին. Զօլախ-Ահմէտի
մարդիկը:

— Բաւական է, վերջացուց անծանօթը: — Հիմայ
կրնար երթալ:

Քահանան իր ընկերներուն հետ հեռացաւ: Երկու
հոգի անծանօթներէն տարին զանոնք ճանապարհ դնելու
մինչեւ պարակց սահմանը: Վանքի տաճարին մէջ մնաց ն
տանուերկու հոգի անծանօթներէն: Այն ժամանակ ա-
տանուերկու հոգի անծանօթներէն: Այն ժամանակ ա-
տանուերկու հոգի բացաւ իր կապած դէմքը, կ'երեւի, քիչ
նոնցմէ մէկը բացաւ իր կապած դէմքը, կ'երեւի, քիչ
մը ազատ շունչ առնելու համար: Եւ դեռ վառուող
իսարոյկին լուսով կարելի էր տեսնել Սարհատի մեռելի
նման գունավթափուած երեսը...

Այն նստաւ կրակին մօտ քիչ մը հանգստանալու հա-
մար իր հոգեկան ուրախութիւններէն: Այն որ միւս ըն-
կերները կը կտրտէին ահազին վայրի խոզի մը մարմինը.
կ'անցնէին իրենց հրացաններուն ծայրը և կը խորովէին.
միայն Մըստօն իր կարեկցական աշքը չէր հեռացներ
իր տիրոջ երեսէն, և կարծես, կ'աշխատէր կարդալ այն
իր տիրոջ երեսէն, և կարծես, կ'աշխատէր կարդալ այն
սպաննուած դէմքին վրայ ինչ որ կ'ալեկոծէր նոյն
ժամուն անոր վշտանար սիբար:

Սնբախաւ երիտասարդ, ան ունէր միմիթարութիւն
մը միայն, անկէց եւս զրկուեցաւ: Այն յոյս ունէր
այստեղ, այս վանքի մօտերը գտնել այն նազելի արա-
րածը, որուն կը պատկանէր իր սիրտը, միայն անձը կը
սիրէր որ իրեն համար ատելի այս աշխարհին մէջ:
Բայց ան չկար, դառն վիճակով մը անհետացեր էր
ան...

Քաջերու սրաին մէջ, կանանց վերաբերեալ, բայց ի
աէրէ, կայ և ուրիշ զգացում մը, որ բաւական անհա-
մերէ, կայ և ուրիշ զգացում մը,

բապատասխան բառերով կը կոչենք «նախանձ, խանդ, գէյրաթ»։ — ատիկա այն զգացումն է, որ ցամաքիսուքերով բացարել անկարելի է։ — Ատիկա կնոջ նուիրագործութիւնը յարգելու կիրք մըն է, որուն համար Հեղէնները ամբողջ ասաը տարի կռուեցան Տրօյիայի պարիսպներուն տակ։

Սարհատ չէր ցաւեր այն պատճառով մրայն, որ կրտնցուցեր էր իր սիրելի էակը, այլ առաւել անոր համար, որ ան այժմ կը գտնուէր անհարազատ և անմաքուր ձեռքերու մէջ։ Բայց ո՞րքան այնպիսի անմեղ արարածներ նոյն վիճակին ենթարկուեր էին. անոնց համար ո՞վ կը մտածէր։ Գուցէ ծնողքը, անբախտ հայրն ու մայրը, եթէ կենդանի թողուցեր էին զանոնք։ Բայց աղջը, Հայ ժողովարդը կը մտածէր։ Ո՞չ. առոր համար պէտք էր հեղէնական նախանձախնդրութիւն ունենալ։

Մտնելով վանքին տխուր կամարներուն ներքեւ, Սարհատի սրտին մէջ կրկին բացուեցան հին հին վէրքեր։ Այս սրբարանը խիստ խորին յիշատակներով կապուած էր անոր հոգիին հետ։ Այստեղ անցուցեր էր ան իր մանկութեան ամենաթանկագին տարիները։ Այստեղ յանձներ էին զայն աղօթող արեղաներու հոկողութեան ներքեւ ուսանիլ։ Ինչ որ կրօնը և սուրբ դիբքը կը ներշնչէ մարդուն մէջ, ինչ որ կը մարէ վառ զգացումը, կը մեռցնէ հոգին, կը բթացնէ միտքը։ Եւ միեւնոյն վանքի պարիսպներուն մօտ գեղեցիկ հրեշտակ մը ոգեւարեց զայն սրբազան յափշտակութեամբ։ ան կրկին կենդանացուց վանական ժանտախտէն մեռած սիրալ, և փրկարար ձեռքով խաւարէն։

գուրս քաշեց զայն և ձգեց լոյս աշխարհ։ Իսկ այժմ չկար այն հրեշտակը։

Մինչ թշուառ երիտասարդը լնկղմած էր իր տխուր մտախոհութիւններուն մէջ, անոր լնկերները կաղմեր էին ճոխ սեղան մը, որ կը միշեցնէր Համերասի հերուները։ Գինին անագին գտաւթներով կը պատէր ձեռքէ ձեռք. և խորովածը արիւնաթաթախ դուրս կը քաշուէր շամիստներէն։ Անոնցմէ ոչ ոք չէր ուզեր վրդովել Սարհատի սղապի մտայուղութիւնը և այս պատճառով Սարհատի սղապի մտայուղութիւնը և այս պատճառով չէին հրաւիրեր իրենց հետ սեղանակից ըլլալու։ Բայց արթնցաւ, Տէլի-Պապան, բաժակը ձեռքը կանգնած և երևու գէպի տաճարին բեմը դարձուցած կը ձառէր սա խորհրդաւոր խօսքերը։

«Ո՞վ հայրեր, ո՞վ պապեր, այս գաւաթը կը խմեմ, բայց առանց նուիրելու ձեր սկզբներուն։ Եթէ դուք այս վանքերուն տեղ, որոնցմով լցուն է մեր երկիրը, արեգեր չինէիք. — Եթէ դուք սուրբ խաչերու և ուրեգեր սկզբներէն. — Եթէ դուք այն անուշանուունութիւններու փախարէն. — Եթէ դուք անուշանուունութիւններու մեր տաճարներուն մէջ, թեանց տեղ, որ կը ծխուին մեր տաճարներուն մէջ, ծխուու ծխէիք. — այժմ մեր երկիրը բախտաւոր կը վար։ Ալեւս Քիւրտերը մեր երկիրը չէին քանդեր, մեր լար։ Ալեւս Քիւրտերը մեր երկիրը չէին յափշտառդիքը չէին կտորեր և մեր կեանքը չէին յափշտառդակեր. . . Այս վանքերէն ծագեցաւ մեր երկիրին կործանումը, անոնք խեցին մեր սիրալ ու քաջութիւնը. ձգեցին մեղ ստրկութեան մէջ, սկսեալ այն անոնք ձգեցին մեղ ստրկութեան մէջ, սկսեալ այն առէն, երբ Տրդարը թողուց իր սուրբ և թագը, առաւ օրէն, կրկին կրկին այրը ճգնելու համար. . . — Ո՞վ խաչը և մտաւ Մանիայ այրը ճգնելու համար. . . — Ո՞վ խաչը և մտաւ Մանիայ այրը ճգնելու համար. . . — Ո՞վ խաչը և մտաւ Մանիայ այրը ճգնելու համար. . . — Ո՞վ խաչը և մտաւ Մանիայ այրը ճգնելու համար. . . — Հայոց հին աստուածներ, ո՞վ Ասահիտ, ո՞վ Վահագն, Հայոց հին աստուածներ, ո՞վ Ասահիտ, ո՞վ Վահագն, ո՞վ Հայկ, կը նուիրեմ այս բաժակը ձեր սուրբ յիշատակին, գուշակ փրկեցէք մեղի» . . .

Այսպէս այս սարսափելի մարդը, որ ժամանակ մը քահանայ էր, իսկ այժմ աւազակ, գուրս կը թափէր իր սրտին դառնութիւնները դիմիի բաժակին վրայ, որով ամէն մարդ ուրախ կ'ըլլայ:

Երբ ան վերջացուց, ոտքի ելաւ ուրիշ աւազակ մը, որ Քիթար-Դալսոր (գրքէ խելագարուած) կը կոչէին որ ժամանակ մը մանկավարժ էր, իսկ այժմ մտեր էր Սարհատի արիւնախում խումբին մէջ: Ան հետեւելով Տէլի Պապայի ոճին, այսպէս սկսաւ իր բաժակաձառը. «Կը իմեւմ այս բաժակը առանց նուիրելու ձեղի, ով «Գիր և դպրութիւն»,» որովհետեւ գուշ չը տուիք մեղի այն, ինչ որ կը պահանջէ կեանքը և իրական աշխարհը: Դուք մեր գլուխը լեցուցիք անայն, վերացական զնորդներով: Դուք չը ծանօթացուցիք մեղի մարդկային պահանջներուն հետ և չը տուիք այն, որ պէտք էր ապրելու և հանգիստ ու բախտաւոր ապրելու: Համար: Դուք աւելի զարգացուցիք մեր մէջ սեւ նախապաշարումը և փակեցիք մեր աչքերը՝ լոյսը և ձմարտութիւնը տեսնելու համար, Դուք մեղմէ դիակներ պատրաստեցիք, որոնց մէջ մեռած է ամեն մարդկային բարձր և վսիմ զգացում: Դուք աւելի ամբացուցիք մեր սարկութեան շղթաները և վարժեցուցիք տանիլ բռնութիւնն ծանր և անպատճ լուծը: Զեզի ենք պարական, ով «Գիր և դպրութիւն»,» մեր այժմեան դժբախտութիւնները. — Դուք չը տուիք մեզի առողջ միտք և առողջ գաղափար, և զրկելով մեզի ճիշդ և իրական գիտութիւննէն, զրկեցիք և կեանքէն... Ուրեմն, թո՛ղ անիծուի՛ մեր մամուլը, որ իր հուրով աւելի մրուեց մեր սիրաը, միտքը ու հոգին... Եւ թո՛ղ կեցցեն այն գրիչները, որ նոր հոգի կը ներ-

շնչեն մեզի, որկը նորոգեն մեր սպառուած ուժերը և շնչեն մեզի, որկը նորոգեն կեանքի իրական պէտքերուն հետ եւ կը ծանօթացնեն կեանքի իրական պէտքերուն հետ եւ կը պատրաստեն և մեզ իրբեւ մարդ, մարդկային բոլոր կատարելութիւններով»:

Այսպէս կը խօսէր այն մարդը, «որ «գրքից խելագարուած», կը կոչէին որ ինկած էր յիմարութեան մէջ գրքերու չնորհիւ, — իսկ այժմ զգաստացեր էր:

Այս բոլորը կը լսէր Սարհատ, ախոն համակերպութեամբ կը լսէր ան, եւ այս խօսքերը, կարծես, ժամանակ մը անոր մոռնալ տուին իր ցաւը, որ այնպէս սասատիկ կը տանջէր զայն: Եւ ան թողուց այն «նազելի անհատը», որուն համար միայն կը մտածէր, և սկսաւ ընդհանուրին վրայ խորհիւ: Սիրունիքի մանաւոր սէրը կորառեցաւ անրախտ և օգնութեան կարօտ ժողովուրդի սիրոյն մէջ, որուն աղջիկներն ու կիները նոյնպէս գերութեան մէջ կը գտնուէին: Եւ այս պատճառով ան խիստ սառնութեամբ ընդունեց Մըստօի խօսքերը, երբ ան մօանեալով, լուսութեամբ ըստ:

— Թո՛ղ իմ տէրս չը ատանջէ իր սիրտը. Մըստօն շան հոտառութիւն ունի. եթէ ծովուն խորը ըլլայ«ան», կը գտնէ զայն, եւ եթէ երկինք բարձրացած ըլլայ վար կը բերէ:

Սարհատ ոչինչ չը պատասխանեց և նոյն իսկ չը կրցաւ տեսնել որ իր հաւասարիմ ծառան աննկատելի կերպով անհետացաւ վանքէն...

Ժ.

Յուլիս ամիսը վերջանալու մօտ էր: Դժբախտ Պաշտիար քիւրաերէն, պաշտօղուկներէն պաշարուելով, քանդուելով, կողոպտուելով և իր թշուառ ընակիչները սրի բերանը ու գերութեան մէջ կորսցնելէ յետոյ, — կրկին ռուսաց ձերքն անցեր էր: Սիւէյման փաշան ետ մզուեր էր: Ճէլալէտինի հրոսակը ցրուած էր, և հարուստ աւարով ամեն մարդ իր տեղը դառնալու վրայ էր: Հին Բագրեւանդի ամբողջ գաւառը եւ պատմական Վաղարշակերալ բոլորովին դատարկուեր էին իրանց հայ բնակիչներէն: Սլաշկերտցի գաղթական ները Երեւանի նահանգին մէջ մուրացկանութիւն\կը նէին և անոնց թողած աւերակները դեռ կը ծխային մոխրի մէջէ...

Երեկոյեան վերջալոյսը դեռ կը ճառագալթէր սարերու գագաթներուն վրայ:

Երիտասարդ մը միայնակ և դանդաղ քայլերով կ'երթար լեռնային անձուկ ճանապարհով և մելամաղձոտ խուլ ձայնով կ'երգէր տիսուր մեղեղի մը: Անկերթար անվճռական ընթացքով, կարծես, ակամայ ընարեր էր այն ուղին և բոլորովին վստահ չէր, թէ նա կը հասնէր այն նպատակին, որուն կը դիմէր ամենայն անձնութեամբ: Յանկարծ անոր ետեւէն լսելի եղաւ ձայն մը.

— Ո՞վ ես. ետ քաշուէ:

Ճանապարհորդը դադրեցաւ երգելէ, հրացանը ու-

մէն վար առաւ և ետ նայելով, տեսաւ որ ձիաւոր մը կուգար: Ան պատասխանեց.

— Անցի՛ր:

Զիաւորը մօտեցաւ, ողջունեց և ապա հարցուց.

— Բարի ըլլայ, ո՞ւր այդպէս:

— Բարի է, փառք Աստուծոյ, պատասխանեց ձամբորդը: Ես ձափէր պէտի հովիւն եմ, մեր վրանները շատ հեռու չեն այսակին: մեր մատակներէն մէկը այս իրիկուն կորսուեցաւ. կը վնասուիմ:

Ցեսոյ հարցուց ձիաւորին.

— Դուն ո՞ւր այդպէս, Ասմուած յաջողէ, ո՞ւր կ'երթաս:

— Շէյխին բանակը նամակ մը կը տանիմ:

— Ուրկէ:

— Սիւէյման փաշային: Գործերը գէշ կ'երթան Ղարաի մօտ: Փաշան կանչեց ու ըստաւ. «Ով որ այս նամակը երկու օրուան մէջ շէյխին հասցնէ, պիտի սահնայ լաւ փէշքաշ ու խալաթ»: Ես մօտեցայ, խոնարհեցայ ու ըսի, «Զեր ոսքին հողը ըլլամ, ես կը հասցնեմ, արաբացի նժոյգը ծափ նման կը թռչի: Ան ձեռքը քսեց մէջքիս, աֆէրիմ ըստաւ և տուաւ նամակը:

— Հիմա ո՞ւրտեղ է շէյխը:

— Ես հարցուցի, ինձի ըսին թէ այստեղերը Գանլը Տէրէի մէջ (արիւնոտ ձոր) իջեւաններ է պատասխանեց ձիաւորը: — Ի՞նչպէս կ'ըլլայ որ դուն չես իմանար:

— Սարի հովիւը ո՞րտեղէն կրնայ իմանալ այս բաները, կը տեսնես, ամէն օր կուգան, կ'երթան, մարդի հասկնար, ի՞նչ կուլայ:

— Կրակ ունի՞ս, հարցուց ձիաւորը, — չախմախիս-

քարը կորառեր է, ամբողջ օրը չեմ ծխեր, գլուխս
դգում դարձեր է:

— Կը գանուի, պատասխանեց առաջինը, և ծոցէն
դուրս բերելով հրահան ու արէթ, ակսաւ զարնել կայծ-
քարին:

Զիաւորը ծուեցաւ, մօտեցուց չիբուխը և վառած
արէթը դրաւ ծխախոտին վրայ: Նոյն միջոցին ան առիթ
ունեցաւ լաւ մը զննելով ծիաւորին դէմքը: Ան չնոր-
հակալութիւն յայտնեց, և ծխելով, քշեց իր ձին:

Տասը քայլ հազիւ հեռացեր էր ծիաւորը, անոր
ետեւէն գոռաց հրացանը և ողորմելին գլորեցաւ ձիէն
վար: Զին խրտչեցաւ և ճանապարհէն դուրս եկաւ, իր
հետ տանելով դիակը, որուն մէկ ոտքը մնացեր էր
ասպանդակին մէջ: Զին երկար կը վազէր աւելի և ա-
ւելի կատղելով, մինչեւ որ թամբը դարձաւ փորին տակը,
և ան կանգնեցաւ: Այն ժամանակ եղեռնապործը մօ-
տեցաւ, բռնեց ձիւն սանձէն և սկսաւ որոնելի սպան-
նուածին ծոցերը, գրպանները, որուն մարմինը ստո-
տիկ զարնուելով քարերուն, բոլորովին չարդուփշուր
եղեր էր: Ան գտաւ «Նամակը», որուն հասցէն գրուած
էր շէյխին անունով, պահեց իր ծոցի գրպանը, դիակը
ձգեց փոսի մը մէջ, յետոյ ուղղելով սպաննուած ձիւն
թամբը, նստեցաւ վրան, և սկսաւ վազցնել դէպի
Դանլը-Տէրէ, ուր կը գտնուէր ձեւալէտինի բանակը:

Ան հասաւ շէյխին բանակը, երբ արեւը մարը մտեր
էր: բայց մութը դեռ բոլորսպին չէր պատեր աշխարհը:
Նամակը հանեց իր ծոցէն և պահեց գլխի չալմայի փաթ-
թոցին մէջ, այնպէս որ, նամակը կիսով չափ կ'երեւէր:
Ան ինչպէս սովորաբար կը ծրաբէն նամակները արե-
ւելքի մէջ, երկայն խողովակածեւ գալարուած թուղթի

մէջ էր, որուն մէջտեղէն գօտիի նման փաթթեր էին
ուրիշ թղթի՛ կտոր մը և կնքեր էին:

— Ի՞նչ մարդ ես, հարցուց անոր բանակին պահ-
նորդներէն մէկը:

— Սուրհանդակ, պատասխանեց նամակաբերը և հա-
մարձակ քշեց իր ձին դէպի չէյխի վրանը:

Այդ մարդը Մըստօն էր:

ԺԱ.

Բարդուղիմէոս առաքեալի վանքի սարսափելի անց-
քէն յետոյ, գիշերը վանքին մէջ մնալով, իսկ առ-
տուան գեռ արեւը չը ծագած այնտեղէն հեռանալու
ժամանակ, Սարհատը նոր դիտեց, որ Մըստօն չը կար:
Անոր ընկերները կասկածանքի մէջ ինկան, մի՛ զուցէ
պատանի քիւրաբ մտանէր զանոնք: Ան այնքան խորա-
մանկ էր եւ յանդուգն, որ ամէն բան կ'ըսպասուէր
անկէ:

— Ես Մըստօի ազնուութեան վրայ կասկածիլ չեմ
կարող, ըստ Սարհատ: — Եւ աւելի այն պատճառով,
որ նա «Քիւրա» է: Քիւրաը կեղծ մարդ չէ: թէ թըշ-
նամութեան մէջ, թէ՛ բարեկամութեան մէջ ան իր
գոյնը չի փոխեր:

Բայց Մըստօն ամբողջ երեք օր չերեւաց: Յետոյ
յայտնուեցաւ ան:

— Գտայ, եղաւ անոր առաջին խօսքը, փաթթուե-
լով Սարհատի վզին:

— Ո՞վ գտար, հարցուց Սարհատ շփոթած:
— Ասլին. այն, որը դուն կը սիրես:
Սարհատը ուրախութիւննեն տեսակ մը արբեցութեան մէջ ինկաւ:

Մըստօն մի ըստ միոջէ սկսաւ պատմել իր հանդիպիլը փաշայի սուրհանդակին, զայն սպաննելը, յետոյ նամակը առնելով եւ ինքն սուրհանդակ ձեւանալով, չէինի բանակը երթալը եւ այնտեղ գերի աղջկանց մէջ Ասլին դանելը:

— Դուն հաստատ գիտե՞ս, որ ան չէինի բանակին մէջ է, հարցուց Սարսատ յուզուած ձայնով:

— Ի՞նչպէս չը գիտեմ, աչքովս տեսայ, հետը խօսեցայ, պատասխանեց Մըստօն ուրախ կերպով:

— Ճանչցա՞ւ քեզի:

— Անմշապէս որ տեսաւ, իսկոյն կ'ուզէր վաղել ինձ մօտ, ես նշան ըրի, ան զգուշացաւ:

— Ի՞նչպէս կրյար տեսնել զայն:

Մըստօն պատմեց, թէ երբ նամակը տուաւ շէյխին, ան հրամայեց օր մը սպասել, մինչեւ որ ինքը իր իշխաններուն հեկ խորհուրդ կընէ և պատասխանը կը գրէ: Անոր տեղ տուին չէինին վրանին մօտ եւ հըրամայեցին կերակրել Այն ժամանակ ան գտաւ «իրենցմէ» մէկը, որ կրօնքով եղիտի էր, որ առաջուց կը ճանչնար: Ան այ ժմ շէլիին մերձաւոր սպասաւորներէն մէկն է, որ անոր համար չիբուխ կը լեցնէ: Այդ մարդը Մըստօն տարաւ իր մօտ, եւ իրեւ իր կրօնակցին ու հայրենակցին, սկսաւ հիւրասիրել: Մըստօն՝ կրնար անոր հաւատալ, իրեւ իր վաղեմի բարեկամը, և ինդրեց ցոյց տալ իրեն գերիները, և անոնց մէջ գտաւ Ասլին: Յետոյ անոր յայտնեց իր խորհուրդը, ըսելով,

թէ Կկեր է գողնալու այն աղջիկը. թէ այն աղջիկը իր տիրոջ նշանածն է, զոր շատ կը սիրէ: Մըստօնի հայրենակիցը խոստացաւ ինքը ծածուկ գուրս բերել աղջիկը բանակէն և յանձնել որու որ կըսէ նա:

Սարհատ խորին ապլութեամբ կը լոէր այս պատմութիւնը, դժուարութեամբ հաւատալով իր ականջներուն: Ան հարցուց:

— Դուն կը հաւատա՞ս, որ քու հայրենակիցդ կը կատարէ իր խոստումը:

— Եղիտին չուտ չի խոստանար, բայց երբ խօսք տուաւ, կը կատարէ իր խօսքը, պատասխանեց Մըստօառանձին հպարտութեամբ մը:

Յետոյ ան աւելցուց, թէ գաղտնիք մը, որ իրեն առաջուց յայտնի էր տին մարդու մազին, աւելի առիթ կուտայ հաւատալու անոր խոստման: Այդ մարդուն եղայրը, ըստ Մըստօ, քանի մը տարի առաջ սպաննել տուաւ չէյխը: Հիմայ ան մտեր է չէյխին մօտ իրեւ սպասաւոր, որ կարող ըլլայ իր եղբօրը վրէդը առնել: Շէյխը չի ճանչնար թէ ան սպաննուածին եղբայրն է կամ կրօնքով եղիտի է:

— Այդպիսի մարդուն հաւատալու է, համոզուեցաւ վերջապէս Սարհատ, Բայց ան ի՞նչպէս կրնայ զայն դուրս բերել բանակէն:

— Ան կը հաղցնէ Ասլիին մանչու հագուստ, և Ասլին ինքը դուրս կ'ելլէ բանակէն: Մըստօն քիչ խելք չունի, ամէն բան կարգադրեր է, ինչ որ պէտք է: Մէնք այս զիշեր պէտք է պատրաստ ըլլանք բանակէն քիչ հեռու ձորի մը մէջ, այնտեղ հին տանձենի մը կայ, անոր մօտ: Ասլին կուգար այնտեղ և մեզի կը գտնէ:

— Գերիներուն թիւը շա՞տ է, հարցուց Սարհաս
քիչ մը մտածելէ յետոյ :

— Հարիւրի չափ կիներ ու աղջիկներ ինքը շէյխը
ընտրեր է իրեն համար, քանի մը վրաններ լեցուն են,
որ կազմուած են իր վրանին մօտ :

— Միւս քրդերը նոյնպէս ունի՞ն ~

— Մարդ չկայ, որ քանի մը հատ բերած չըլլայ,
շատերը կը ծախեն. ուշնեցի հրեանները կը գնեն, որ
տանին կրկին Հայերուն ծախեն: Շատ աժան է, մէկ
աղջիկը մէկ արծաթ մէճիտի կարելի է առնել :

Սարհատի քիչ մը պայծառացած դէմքը կրկին
մթնեց, կրկին տիրեցին անոր սրտին դա՛ռն ցաւեր . . .

Այս խօսակցութիւնները Մըստօի և իր տիրոջ մէջ
տեղի կունենային առանձին, հեռացած փոքրիկ աղ-
բիւրին մօտ, որ կը բղխէր լեռնային ապառաժի ձեղ-
քէն: Նոյն ժամուն անոր ընկերները պառկած էին
աւելի հեռու, խոտերու վրայ, զիշերային արշաւանքէն
հանգստանալու համար: Սարհատ մօտեցաւ անոնց,
արթնցուց, և հաղորդելով Մըստօի բերած լուրերը,
յայտնեց, թէ ինքը պէտք է երթայ դէպի ի ձէլալէտ-
տինի բանակը:

— Մէնք քեզմէ չենք բաժնուիր, պատասխանեցին
ընկերները:

ԺԲ.

Գանլը-Տէրէն, որ կը նշանակէ արիւնու ձոր, ար-
ժանի է իր կոչմանը՝ իր մէջ գործուած բազմաթիւ ա-
րիւնհեղութեանց պատճառով: Այդ աւազակներու որջը
վկայ է եղեր հաղարաւոր սարսափելի եղեռնագործու-
թիւններու. այնտեղէն ոչ մէկ կարաւան և ոչ մէկ ճաւ-
նապարչորդ չեն վստահանար անցնիլ, այնտեղ միայն
աւազակները կ'առանձնանան իրենց յափշտակութիւն-
ներէն յետոյ: Այնտեղ էր գրեր և շէյխը իր բանակը
Պայտաղբարի դժբախտ անցքէն յետոյ, երբ ան հեռացաւ
պատերազմի դաշտէն:

Այդ ձորին մէջէն կը հոսէր Տիգրիսի վերին ճիւղե-
րէն մէկը, զոր տեղացիք կը կոչէին Նըհէլ. ատ կը բաժ-
նէ Աղբակայ զաւառը Զօլամէրիկէն: Գետի ափին մօտ,
կանանչազարդ տափարակի մը վրայ, զիշեր մը հարիւ-
րաւոր տեղերու մէջ կը վառէին փոքրիկ խարոյկներ,
որոնց շուրջը նստեր էին զինուած քիւրտեր, կը խօ-
սէին, կը ծխէին, կը ծիծաղէին, կերգէին, և երբեմն
կը նայէին կերակուրի կաթսաններուն որ դրած էին
խարոյկներու վրայ, կամ կը դարձնէին մափ մեծ մեծ
կտորները, որ ձգեր էին կարմրած ածուխներուն վրայ
խորովելու համար: Ամէն տեղ կերեւէր ուրախութիւն,
որ կարտայայտուէր կատաղի զուարձութիւններով: Վը-
րաններու մէջ ճրագներ չէին երեւար, ամբողջ բանակը
լուսաւորուած էր խարոյկներու լոյսով: Բայց վրանի
մը մէջ միայն ճրագներ կային. ատ ձէլալէտախի փա-
ռաւոր վրանն էր:

Բանակէն հեռու, նեղ ձորի մը մէջ, որ գոզաւորաւուելով կը բաժնուեր Դանլի—Դարայէն, թմբուկի ձայն կը լսուէր, եւ քիւրտի զուրնան կը հնչէր «Ճանիմանի» կը լսուէր : Նոյն ժամուն խումբ մը ձիաւորներ կանցելանակով : Նոյն ժամուն խումբ մը ձիաւորներ կանցենէին այն կողմէն, որտեղէն լսելի կըլար վայրենի նուադածութիւնը :

— Այսաեղ բան մը կայ, ըստ անոնցմէ մէկը հագիւ լսելի ձայնով :

— Ես ալ այսպէս կը կարծեմ, պատասխանեց ուրիշ մը :

— Երթանք, տեսնենք :

— Երթանք :

Զիւորները դարձուցին իրենց ձիերու գլուխները դէպի այն կողմը : Նեղ շաւիլը, որ կը տանէր այն կողմը, տեղատեղ կը կորուսէր մացառներու և մէկը միւսին հետ հիւսուած պատաստուկ թփերու մէջ : Զիով անհնար էր անցնիլ : Անոնք վար իջան ձիերէն, տուին մէկուն պահելու, եւ միւսները առաջ գացին : Մէկ քանի րոպէ յետոյ անոնք կը գտնուէին փոքրիկ թլուրի մը գագաթին վրայ, որտեղէն բացուեցաւանոնց առջե այսպիսի տեսարան մը :

Սարսափելի պարահանդէս մըն էր այդ, որու նըմանը երենք Դիննիսիուր չէ երեւակայեր իր բաքոսական բոլոր անբարոյականութեամբ : Մէկ կողմը թըմբուկները եւ զուռնաները կածէին, մէկ կողմը կը պարէին այն ձեւով, որ մեր մէջ կը կոչուի «Ենալի», իսկ քիւրտերը կը գոչեն «Գուռնադ» : Կը պարէին կանայք : Անոնք բազմաթիւ էին, եւ մէկը միւսին ձեռքէն բըռնած, կազմեր էին երկայն շարք մը, որ շղթայի նման պատուելով, կը ձեւացնէր մեծ բոլորակ մը : Բոլորա-

կին մէջտեղը ցցած էին երկայն ձողեր, որոնց գլուխներուն վրայ կը վառէին ջահեր : Նաւթին մէջ թաթշած ցնցոտիներ կը բոցավառուէին եւ իրենց ծիրանի շառաւիղներով կը լուսաւորէին պարող կանանց գունաթափուած երեսները : Զահերու մօա, բոլորակին մէջտեղը, նստած էին այրեր և դժոխային ոգեւորութեամբ կը նայէին կանանց մերկ շղթայակապին վրայ, որ անգագար կը շրջէր անոնց շուրջը :

Կ'երեւէր, որ այդ ողորմելի արարածները ակամայ եւ ստիպմամբ յանձն առեր էին այդ խայտառակ պարահանդէսը : Ամօթը և անպատութիւնը զանմնք այն առափիձան մոլեգնութեան մէջ ձգեր էին, որ իրենց կատաղութիւնը խելագարութեան կը համար էր : Անոնց աչքերուն մէջ կը վասէին բարկութեան բոցեր, շրթունքները կը գոզզային տենդային անհանդստութեամբ եւ գունաթափ երեսներու վրայ կ'երեւէին սոսկալի ցընցումներ : Շատերը անոնցմէ այնքան թուշալրտ էին, որ չէին դիմանար անտանելի ցաւին, եւ ուշաթափ ըլլալով, վար կը գլորուէին : — Իսկ այդ բոլորը, որ մարգկային խղճին վրայ կընար ազգել գութ, որ կընար ամէն մի սիրտ, որքան եւ քարայած ըլլար ան, մնալմացնել եւ լեցնել զայն առաքինական զգացումներով գէպի տկար ու գեղեցիկ սեռը, — ընդհակառակը, աւելի կը բորբոքէր այդ մարդոց վայրենի կրթերը եւ աւելի կը գրգռէր անոնց անսամնական ոգեւորութիւնը :

Պարը կը շարունակուէր իր դժոխային խաղարկութեամբ : Մէրկ կանանց շարքը անդադար կը դառնար թմբուկներու եղանակով : Այրերը անոնց բոլորակի միջավայրին մէջ նստած, կ'երգէին, կը ծափահարէին, կը պուային, կը գոչէին և հերոսներէն ամէն

մէկը երբեմն իր թաշկինակը կը ձգեր իր հաւածած կնոջ վրայ, ու իսկոյն սրտերու հակառակ զոյզ մը, հրեշտակ մը և դեւ մը, կառանձնանային մերձակայ թուփերուն մէջ:

Մարդկային անգթութիւններուն մէջ չկայ աւելի սարսափելի բան մը, քան թէ այն, երբ անմեղ ողջախուռթիւնը կը զոհուի կատաղի բռնաբարութեան: Այսպիսի անգթութեան մէջ ընդունակ է մարդը միայն, բայց գաղանները և անասունները աւելի բարոյական են իրենց էգերու վերաբերմամբ:

Մինչ գիշերային մթութեան մէջ, ջաներու լուսաւորութեան տակ կը կատարուէին այդ անամօթ զուարձութիւնները, բլուրին գագաթին անծանօթ մարդոց խուռմբ մը խորին զգուանքով կը դիտէր բոլորը: Ծնթերցողը արդէն գուշակեց, թէ ո՞վ էին ատոնք:

— Պէտք է յարձակիլ, ըստ Սարհատ:

— Շատ են անիծածները, ըստ Տէլի Պապան:

— Միեւնոյն է, եթէ մեզի պէտք է օր մը մեռնի, լաւ կ'ըլլայ, եթէ այստեղ ըլլայ, պատասխանեց Սարհատ:

— Բայց գուն կը կորսնցնես Ալլին, որուն համար եկեր ես, ըստ Տէլի Պապան:

— Այս կիներէն ամէն մէկը նոյնքան մեր ցաւակցութեան արժանի է, որքան Ալլին, պատասխանեց Սարհատ:

Ազնիւ երիտասարդը մոռցաւ իր անձնական սէրը, զայն կը գրաւէր այժմ կիներու վիրաւորուած և աշնարդուած պատիւը:

— Պէտք է յանկարձակի յարձակիլ, ըստ Տէլի Պապան, և առաջ ջաները խորտակիլ և աշխատիլ խաւարին մէջ: այդ պարագային աւելի դիւրին կ'ըլլայ գործը:

— Երկինքն ալ մեր բախտէն կ'ամպոտի, ահա լուսինը այլեւս չերեւիր, դիտել տուաւ Քիթապ Տէլիսին:

— Կոռւեցէք սրերով միայն, խորհուրդ տուաւ Սարհատ, հրացանէն աղմուկ կը բարձրանայ, բանակը շատ հեռու չէ այստեղէն. թող ձայնը այստեղ չհամփի:

Քւրաբերուն մօտ ալ չկային հրացաններ, անսնք իբրեւ իրենց տունը, միայն առեր էին թուրեր և դաշոյններ և այսպէս հեռացեր էին բանակէն, ամէն մէկը իր հետ բերելով իր զոհը:

Այդ միջոցին Մըսափի զրութիւնը անտանելի էր, երբ տեսաւ որ Սարհատ բալսրավին մոռցաւ Ալլին, բուլորովին թօղուց այն նպատակը, որուն համար եկած էր: Ան տեսաւ որ այժմ իր սիրուի տէրը կը ձեռնարկէր այնպիսի յանգութիւն և վտանգաւոր գործի մը, ուրկէ հազիւ կրնար ողջ գուրս ելլել: Ի՞նչ ընել, մնալ անոր մօտ, անոր հետ միասին կոտիլ և անոր հետ մեռնի՞ւ, ատոր շատ կը ցանկար բարի Մըսածն: Բայց միւս կողմէ ազջիկմը, նազելի հրեշտակ մը, զոր այնքան կը սիրէր Սարհատ, զոր ինքը վաղուց կը ճանչնար, այժմ կը գանուէր չէլիսին բաղմաթիւ զերի հարէմականներուն մէջ, և այդ թշուառը նոյնպէս օկնութեան կարօտ էր, նոյնպէս սիտօք է ազատել զայն: Դէպի ո՞րը դիմելու էր: Մէկ կողմը կանգնած էր իր մանկութեան լնկերը, միւս կողմը անոր սիրուհին: Ան ընարեց վերջինը, և առանց յայտնելու Սարհատին, մրայնակ դիմեց չէլիսին բանակը:

Անոր երթալէն յետոյ անակնկալ յարձակումը կատարուեցաւ կայծակի արագութեամբ: Զահերը իսկոյն խորտակուեցան: Չորին մէջ աիրեց լնդհանուր խա-

ւարը խորին դարձուրանքի հետ : Սարսափելի կոսո-
րածը սկսաւ :

Խիստ անոելի բան է ձևոնամերձ կոփուը, մանա-
ւանդ նեղ տեղի մէջ, այն եւս գիշերային խաւարին
մէջ : այսպիսի օրհասական կոռուի մէջ սուր երկաթը
սոսկալի զործ կը կատարէ մարդկային մարմնին հետ :
— կենդանի մարդը մահ զգեցած, կը կոռուի մահ զոր-
ծելու համար :

Մէկ քանի ժամ կոփուը երկու կողմէն եւս կը շա-
րունակուէր դազանային յամառութեամբ : Ըսդհանուր
յառավութեան մէջ շատ անդամ ընկերը իր սուրը ընկե-
րոջ կողքը կը միտէր : Յուսահատական դա՛ռն աղա-
րէ զակները խառնուեր էին զի՞նքերու շաշիւնին հետ, թէ
սպաննողը և թէ սպաննուածը շաղովսուած էին տաք
արիւնի մէջ : Գիտէները սոտքերու տակ աւելի եւ աւելի
կը խորտակուէին :

Զորը կրկնն լուսաւորուեցաւ : Խուսինը դաւրս ե-
ւաւ մոխրագոյն ամսերաւ ետեւէն, կարծես, կը ցան-
կար ականատես ըլլալ գեղեցիկ գործի մը : Նոյն միջու-
կին տեղի ունեցաւ սրտաշարժ տեսարան մը : Մերկ
կիներու խումբը բաւական էր որ հասկցաւ թէ կոփուը
իրենց ազատութեան համար է . անոնք կատաղի ֆու-
րիաներու նման իրենք ալ խառնուեցան կոփուէն : Սար-
սափելի է կնոջ մոլեզնութիւն, երբ առաջ կուգայ
անձնական վրէժինդրութիւնէ : Այսպիսի վայրկեաններուն
կինը կը մոռնայ իր կնութիւնը, ան կը դառնայ մահուան
հրեշտակ և կ'սկսի իր ձեռքը միսել այն սրտին մէջ,
որ անարդաբար սոտքի տակ առաւ իր պատիւը :
Այն կիները, որ քանի մը ժամ առաջ, բանութեան կո-
պիտ ձեռքին տակ տափաւած, յանձն առեր էին ցած

պաշտօն մը, այժմ, երբ անոնց ականջներուն հնչեց
ազատութեան ձայնը, — խլեցին իրենց սոտքերուն տակ
ինկած գերեվարներուն զէնքերը և սկսան կոտորել
կենդանի մնացած գազանները : Պատուի զգացումը
սկսաւ պատերազմիլ անսամնական կրքերու հետ . հրեշ-
տակը դեւերու հետ :

Լուսինը կրկնն մտաւ ամպերու տակ և գիշերային
խաւարը քաշեց իր սեւ վարագոյրը : Տեսարանը ծած-
կուեցաւ մթութեան մէջ . . .

Վաճայ ծովակին արեւմտեան ափերուն մօտ , Միփան
լիրան սոտրունմըրը, փոքրիկ վտակի մը կանանչազարդ
եղերքին մօտ, կ'երեւէին խանարածներու քանի մը
վրաններ, որոնց արտաքին աղքատ կերպարանքը ցոյց
կոտուար, թէ այդ ողորմելի հովիւները չեն սպատկանիր
քիւրտերու բախտաւոր որ եւ իցէ ցեղին : — Ատոնք
հայերէն աւելի հալածուած, եղիտիներու վրաններ էին,
որ սպատերազմի խովութիւններու ժամանակ քաշուեր
էին այն լեռնացին խուլ առանձնութեան մէջ իրենց
կեանքը և փոքրաթիւ անսառնները պահպաններու հա-
մար :

Ցիշեալ վրաններէն մէկուն մէջ, որ իր վիճակով
չէր զանազանուէր միւսներէն, Գանլը Տէրէյի սոսկալի
կոտորածէն շարաթ մը յետոյ, կարելի էր տեսնել մահ-
ճին մէջ պառկած երիտասարդ մը, մանուան պէս զու-
նաթափուած գէմքով և խորը ինկած մթին աչքերով :
Ան հազիւ կրնար շունչ առնել և խիստ գժուարու-
թեամբ կը շարժէր մէկ կողմէն միսսը . կ'երեւէր որ ծանր
կերպով վիրաւորուած էր ան : — Հիւանդը Սարհատն
էր : Անոր բարձին մօտ նստեր էր օրիորդ մը, մաշուած,
վշտահար գէմքով և արտասուքով լեցուն աչքերով : —
Առ Ապին էր, որ Գանլը Տէրէյի անցքի ժամանակ

Մըստօն յաջողեր էր գողնալ : Հիւանդին աջ ու ձախ կողմերը, իբրև տիրութեան երկու հրեշտակներ նստած էին երկու ուրիշ աղջիկներ : և նոյնպէս կուլային .— առանք անոր քոյրերն էին : Վրանին մէկ կողմը, աչքերը բոնած, նստեր էր անոր փոքրիկ եղբայրը : Իսկ դուրսը, վրանին մուտքին մօտ նստած, կը հեկեկար ինքը Մըստօն : Մանկահասակ կին մը գեղեցիկ սեւուրակ աչքերով ոտքի վրայ կը պատէր .— ասիկա Մըստօի կինն էր :

Հիւանդը կը գտնուէր հոգեվարքի ճգնաժամի մէջ . . .

Գանլը Տէրէի կոռուին մէջ Սարհատի ընկերներէն աղասուեցան երեք վիրաւորուածներ միայն, միւսները բոլորը ինկան : Ինկան և այն քաջազնուհիներէն շատերը, որոնք բոնաբարութեան բարայական մահը սրբեցին իրենց արեւո՞ր, . . .

Վիրաւոր առիւծը վերջին անգամ՝ բացաւ աչքերը, նայեցաւ Ասլիին, նայեցաւ քոյրերուն ու եղբօրը վրայ, և վակեց դանունք . . . «Ախ» մը եղաւ անոր վերջին խօսքը . . .

«Դուն իմ վրանիս տակը կը մեռնիս, ո՛վ քաջ, և իմ վրայ կը թողուս վրէժինդիր լլաւ քու մահուանդ համար — Մըստօն կը կատարէ ատիկա» . . . բաւ անհառչելով և զրկեց մեռնողին գլուխը :

Վ. Ե. Բ. Զ.

Տպագր. ՀՐԱՆՏ ԽՑՇԵԱՆ

Կ. Պոլիս

«Ազգային գրադարան



NL0057369